

# ԽՐՃԻԹՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ԲԱԶՄԱՑԱՐԿ ՇԷՆՔԵՐ.

## ԱՐԺԱՆԹԻՆԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՂՈՍԵԱՆ  
varny1@yahoo.com

### ՄՈՒՏՔ

Ամերիկահայութիւնը մինչեւ 1960ականները «հայեցի դաստիարակութեան» շեշտը հիմնականին մէջ դրած էր եկեղեցիներու կից կիրակնօրեայ (կրօնքի, յաճախ՝ անգլերէնով) եւ միօրեայ (լեզուի) դպրոցներուն վրայ: Դարասկիզբին հիմնուած սակաւաթիւ ամէնօրեայ նախակրթարանները երկար կեանք ունեցած չէին ԱՄՆի մէջ: Իսկ մինչեւ 1970ականները գոյութիւն ունեցած ֆրանսահայ ամէնօրեայ վարժարանները՝ «Սամուէլ-Սուրատեան» եւ «Դպրոցասէր», Փարիզի թէ Պոլսոյ նախաեղեռնեան աւանդոյթներու ժառանգորդներն էին՝ սահմանափակ իրենց կարգին: 1948ին, քրոնիկագիր մը այս կրթական ջանքերը կը բնորոշէր որպէս «խարիսափումներ». «Սփիտրի հայ դպրոցներուն մէջ ուրոյն տեղ մը կը գրաւեն Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգներու յետմիջօրեայ դասարանները, որոնք կը շանան տալ մայրենի լեզուվ գրել-կարդալու տարրական ծանօթութիւն նը, որ շատերու կողմէ մնուացութեան կը մատնուի յաջորդ շրջանին իսկ, եթէ ենթական այլեւս չի շարունակեր այդ դպրոցները: (...) Աւելի քան երկու տասնամեակի փորձերէ ու խարիսափումներէ յետոյ՝ դժբախտաբար այս օր ալ ամերիկահայ դպրոցները չունին իրենց մշակուած ծրագիրն ու նախանձախնդիր դեկավարութիւնը»<sup>1</sup>:

Արժանթինահայ դպրոցը այս առումով եղակի երեւոյթ մըն է արեւմտեան Սփիտրքի մէջ: Արդարեւ, Արժանթինի ամէնօրեայ դպրոցները սկսած են հիմնուիլ 1920ականներու վերջերը եւ ամբողջօրեայ բնոյթ ստանալ՝ 1956էն սկսեալ: 1926էն մինչեւ 1956, 34 հայկական դպրոցներու ոչ-համաժամանակեայ գոյութիւնը արձանագրած ենք Արժանթինի մէջ, թէեւ ցանկը վերջնական եւ ամբողջական չենք կրնար սեպել: Դպրոցներուն անընդմէջ ներկայութիւնը, անկախ՝ անոնց տեւողութենէն, համայնքին իր իւրայստուկ դիմագիծը տուած է եւ անոր լեզուական պահպանումին էապէս սատարած, նախապատրաստելով 1956ին սկսած կըր-

թական վերանորոգումը: **Փաստօրէն**, արժանիթինահայ կրթական ցանցը իր գոյութիւնը կը պահէ ութր տասնամեակէ ի վեր:

Սակայն, անոր եզակիութիւնը երկարակեցութեամբ սահմանուած չէ: Ներկայ ուսումնասիրութիւնը կ'ընդունի ու կ'իւրացնէ աշխատանքային վարկած մը.- Հայ դպրոցին կեղրոնափան դերը որպէս հայապահ պահման ու հայակերտման հիմնական գործօն: Անոր չնորհրւ, համայնքը իր հայեցի դիմագիծը պահած ու զարգացուցած է մինչեւ մեր օրերը: Անոր կազմակերպական աւիշն ու սերնդափոխութեան հիմնական մղումը: Առանց դպրոցի այդ կեղրոնական դերին, դժուար է պատկերացնել թէ մինչեւ մեր օրերը կրնար գոյատեւել եթէ ո՛չ անպայման հայախօս, գէթ հայերէն լեզուին ու «հայկականութեան» - պայմանական եզր մը, ընդգրկելու համար հայ ինքնութեան բաղադրիչ այլեւայլ տարրերը - հաղորդ համայնք մը: Բնորոշ է, որ ըստ 1997ին կատարուած Հարցախոյզի մը պատասխաններուն՝ հայկական դպրոցի մը 149 ծնողներ, հայկականութեան փոխանցումի ազդակները կը համարէին ծնողները (33%), դպրոցը (28%), մեծ հայերը (28%) եւ եկեղեցին (13%)<sup>2</sup>:

Որպէս ցուցանիշ՝ դպրոցի ու լեզուի փոխանցումին կատարած դերին համայնքին գոյատեւումին մէջ, շահեկան է մատնանշել, որ 1988ին, այսինքն, երբ դպրոցական ցանցը արդէն 80ամեայ ուղի մը անցած էր, իսկ ամբողջօրեայ վարժարաններու վերածումը իր 30ամեակը կ'ապրէր, 16-17 տարեկան 80 աշակերտներու վրայ կատարուած Հարցախոյզի մը պատասխաններուն 90 առ հարիւրը կարեւոր կը նկատէր հայերէն գիտնալը: Նկատի պէտք է ունենալ, որ պատասխանողները ջախջախիչ տոկոսով մաս կը կազմէին Արժանիթին ծնած երկրորդ կամ երրորդ սերունդին: Անակնկալ պէտք չէ նկատել, միևն կողմէ, որ 80 առ հարիւրը պատասխանած ըլլայ, թէ «երբեմն» կը գործածէր լեզուն (մեծ հայրերու եւ մայրերու հետ, հայերէնի դասապահերուն, ստիպողաբար՝ որպէս «գաղտնի» լեզու), իսկ 10 առ հարիւրը՝ «երբեք»<sup>3</sup>: Լեզուի կարեւորութեան գիտակցութեան ու անոր սահմանափակ գործածութեան երեւութեապէս ներհակ պարագաները քննած ենք այլուր: Նոյնքան յարակարծական պատասխաններ տրուած են այլ Հարցախոյզի մը ընթացքին՝ 110 աշակերտի ընդգրկումով, որուն 55 առ հարիւրը պատասխանած է, որ կարելի է լաւ հայ ըլլալ առանց լեզուն գիտնալու, իսկ 100 առ հարիւրը համաձայնած է, որ լեզուն պէտք է պահել «որպէսզի չկորսուի հայութիւնը»<sup>5</sup>: Մերնդափոխութեան գաղափարին առկայութիւնը նոյնպէս բացայայտ էր 1994ին, երբ 168 աշակերտ ընդգրկող Հարցախոյզի մը 91

առ հարիւրը հաստատած է, թէ պիտի փափաքէր զաւակներուն հայերէն սորվեցնել: Սակայն, 75 առ հարիւրը որպէս ամէնօրեայ լեզու նախընտրած է սպաներէնը, որ այդ համեմատութեան 63 առ հարիւրին մայրենի, իսկ 78 առ հարիւրին տնային լեզուն էր արդէն<sup>6</sup>:

Ներկայ յոդուածին աշխարհագրական ընդգրկումը բացատրելու համար, կ'արժէ նշել, որ Արժանիթինի հայ համայնքին մեծամասնութիւնը ի սկզբանէ մէկտեղուած է մայրաքաղաքին՝ Պուենոս Այրէսի, ու երկրորդ քաղաքին՝ Գորտոպայի մէջ, ուր սկիզբէն մինչեւ մեր օրերը կայուն համայնքային կազմակերպութիւն մը ստեղծուած է: Այս երկու քաղաքներուն մէջ է, որ տեղի ունեցած է ամէնօրեայ դպրոցներու հիմնադրութիւնը եւ ապա անոնց անցնումը ամբողջօրեայի: Քանի մը հարիւրը չանցնող թիւ մը հաստատուած է այլ քաղաքներու մէջ, որոնցմէ Պերիսօ, Խոսարիս եւ Թուքուման պարբերաբար ունեցած են մէկական հայկական միութիւն եւ անոնց կողքին՝ կարճատեւ ամէնօրեայ դպրոցներ կամ շաբաթական դասընթացքներ, որոնք հայ բնակչութեան դէպի Պուենոս Այրէս ու Գորտոպա տեղափոխումով կամ ինքնասպառ ըլլալով չքացած են: Առաջին երկու քաղաքներուն մէջ նման միութիւններ վերակենդացած են վերջին տարիներուն. անոնց վերյայտնութիւնը կը բացատրուի այս անգամ Պուենոս Այրէսէն որոշ տեղաշարժի մը գոյութեամբ կամ նոր սերունդներու ինքնութեան վերազարթնումով: Միւս կողմէ, ներկայիս դիտելի է հայկական փոքրաթիւ միաւորներու ստեղծումը այնպիսի նահանգներու մէջ, որոնք վաղ տարիներուն ունեցած են աննշան ու կարճատեւ ներկայութիւն մը (Մենտոզա, Սան Խուան, Միսիոնէս) կամ որոնց հայկական բնակչութիւնը բոլորովին նոր է (ՈՒի Նեկրօ, Նէկուէքն): Այս երեւոյթը դարձեալ պէտք է կապել հայահոծ կեղրոններէ տեղաշարժի եւ ինքնութեան անհատական վերազարթնումի պարագաներու:

Անհրաժեշտ է բացատրել «ամէնօրեայ» եւ «ամբողջօրեայ» եզրերուն նշանակութիւնը: «Ամէնօրեայ» բառը կ'ակնարէկ կէս-օրեայ դրութեամբ ամէն օր գործող վարժարաններու, որոնք բացառաբար հայեցի դաստիարակութեան նուիրուած էին: Աշակերտը պարտէր օրուան միւս կէսին յաճախել հանրային վարժարան՝ ինչպէս կը բացատրէր 1953ին լոյս տեսած տեղեկագրութիւն մը, «Արժանիթինի մէջ ուսումը ըլլալով ծրի, պարտաւորիչ եւ կեսօրեայ, ամէն հայ փոքրիկ, երբ կը լրացնէ իր վեցերորդ տարին, պէտք է անպայման յաճախէ պետական նախակրթարան: Արդ, հայ դպրոցներու աշակերտներ միայն կէս օր կրնան մնալ կրթական յարկի մը տակ: Եթէ պատահի որ օր մը, պէտութիւնը

գործադրել ամբողջական ուսումնական դրութիւն, ինչպէս Ս. Նահանգներու մէջ է, այն ատեն գոցուելու դատապարտուած են ներկայ մեր քոլոր դպրոցներո»<sup>8</sup>:

«Ամրողջօրեայ»ի յրացըը կոչուած էր, գիտակցաբար թէ ոչ, կանխելու այս վտանգը: Այդ նպատակով, հայկական վարժարանները ամրողջ օրուան ընթացքին միասնաբար պետական ու հայկական ծրագիրներ աւանդող կրթական օճախներ կը դառնային, որպէս այդպիսիներ պետական ճանաչումի ենթարկուելով: Այսպէսով, աշակերտները կարիքը չունէին միաժամանակ երկու դպրոց յաճախելու, այլ մէկ յարկի տակ կը հետեւէին պետական ծրագրին ու կը ստանային հայեցի կրթութիւն՝ մինչեւ իրենց շրջանաւարտ դառնալը:

Այստեղ պէտք է արձանագրել, որ գրագիտութեան մակարդակը բաւական բարձր էր հայ գաղթականներուն մէջ, ինչ որ դրական նախադրեալ մըն էր՝ յօգուտ կրթական գործի հանդէպ որոշ նախանձախնդրութեան: 1926ի արժանթիւնեան գաղթականական ցանկերուն տուեալներով, «Թուրք» եկուորներուն 72,34 առ հարիւըը գրագէտ էր, գրեթէ հաւասարելով իտալացիներու եւ սպանացիներու մակարդակին (77,61 եւ 77,63%): Հստ Պուենոս Այրէսի քաղաքապետական չորրորդ մարդահամարին (1936), «Հայ»երուն 74 առ հարիւըը եւ «Թուրք»երուն 81 առ հարիւըը գրագէտ էր<sup>10</sup>: Հստ այնմ, անոնք ի վիճակի էին տուեալ լեզուով գրել ու կարգալ, թէեւ մարդահամարը չէ մանրամասնած, թէ՝ ո՛ր լեզուով: Հնարաւոր է, որ խօսքը վերաբերէր իրենց մայրենի լեզուին: Առհասարակ, Արժանթիւն ժամանող գաղթականները գրագիտութեան յայտարարութիւն մը կ'ընէին, որ իրենց սեփական լեզուով գրել ու կարդալու մասին էր, նոյնիսկ եթէ ատիկա սպաններէնի տեսանկիւնէն անգրագիտութեան համազօր ըլլար՝ ոչ-լատինական այբուբէններու պարագային<sup>11</sup>: Սակայն, ակներեւ է, որ Արժանթիւն ժամանած շատ մը հայերու խօսած «մայրենի լեզու»ն թրքերէն էր, իսկ գրածն ու կարդածը՝ հայտառ թրքերէնը (սակաւ թիւով՝ օսմաններէնը): Առանձին հարց էր, անշուշտ, արաբախօս հայերուն պարագան, որ սակայն տարածուն չէ եղած:

Պատահական չէ, ուրեմն, որ 1922ին իսկ Հայ Գաղութային կեղրոնը շաբաթական երկու անգամ ծրիաբար կը կազմակերպէր «գիշերային դասախոսութիւն... հայերէն, սպաններէն եւ բուաբանութիւն սովորեցունելու համար»<sup>12</sup>: 1924ին Կ. Քէշիշեան կը գրէր, թէ «հայ պատիկներուն համար ազգային դպրոց չի կայ եւ մօտ ապագային ըլլալու յոյսն ալ չի կայ. Հայերէն գիտողն եւ գործածող ծնողներ շատ քիչ կան ու Հայ

մանկութիք Հայերէնը եւ շատ անգամ Հայութիւնը կը մոռնան», իսկ տարի մը ետք նոր Այժ կ'աւելցնէր, թէ «պատիկներ առանց մայրենի լեզուն սորվելու կը ողկուին օտար դպրոցները. հայ ընտանիքներու մէջ քիչ են անոնք որ զուտ հայերէն կը խօսին»<sup>13</sup>:

Ուշագրաւ է, որ մինչ այդ թրքերէն սիւնակներ ներառնող Արժանթիւն շաբաթաթերթը 1930ին կը սկսէր հրատարակել հայերէն եւ հայտառ թրքերէն անջատ թիւեր<sup>14</sup>: Նոյնիսկ աւելի ուշ յայտարարուած է, թէ աւելի քան 250 հոգի հայտառ թրքերէն թերթի մը ցանկութեամբ արձանագրուած էին եւ թէ խմբագրութիւնը պիտի հրատարակէր երկրորդ՝ սպաններէն եւ հայտառ թրքերէն շաբաթաթերթ մը: Այս խոստումը չէ իրականացած, միայն կրկնուած է վերջին թիւին մէջ<sup>15</sup>:

1938ին, Պուենոս Այրէսի հայերուն 75 առ հարիւըը թրքախօս կը նկատուէր<sup>16</sup>: Թէեւ այս թիւին հիմնաւորումը յայտնի չէ, ան քիչ թէ շատ հաշտ էր իրենց ծննդավայրերուն (հիմնականին՝ կիլիկիա եւ կեսարիա) նախաեղեռնեան լեզուավիճակին հետ:

Միւս կողմէ, պատահական պէտք չէ նկատել, որ 1909ին ժամանած կեսարացի Թորոս Նախանձեանը 1925ին անդամ էր Գաղութային կեղրոնի Դպրոցասիրաց Յանձնախումբին եւ խառն ժողովի մը ընթացքին թրքերէնով կը խնդրէր, որ «Տիար Արմէն Պերկամալի 100 փեսօ ամսաբոշակով յանձն առնել 50 փոքրիկներու ուսուցումը՝ ազգային պաշտպանութիւնը ապահովելու եւ ապագայ սերունդը օտարացումն եւ ծովում փրկելու համար»<sup>17</sup>: Աստիճանաբար, ընդամէնը տասնամեակի մը ընթացքին, թրքախօս սերունդին շառաւիղները կորսուած լեզուին՝ հայերէնի աւանդութեան վերականգնումին պիտի ձեռնարկէին՝ սերնդափոխութիւնը ապահովելով: Մայրենի լեզուն իմացող ու չիմացող հայրերուն ճիգերուն շնորհւ էր, որ 1939ին 19 ամէնօրեայ դպրոց գոյութիւն ունէր Պուենոս Այրէս եւ շրջակաբէ՛ 928 աշակերտով<sup>18</sup>:

Համայնքը ինչպէս հասած էր այս հանգրուանին:

#### «ԿԷՍՈՐԵԱՑ» ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մինչ 1910ականներուն հայեցի կրթութեան առնչութեամբ որեւէ մտահոգութիւն կամ հետաքրքրութիւն չէ արձանագրուած, 1920ին Հայ Ազգային Միութեան բարեփոխուած ծրագիր-կանոնագիրը կը նախատեսէր «... Արժանթիւնի մէջ զաղութիւն անդամներու նիւթական եւ բարյական պիտոյից հոգածու ըլլալ, կազմակերպելով տեղական օժանդակիչ ժողովներ, լսարան, դպրոց, եկեղեցի, հիւանդանոց, եկմ.»<sup>19</sup>: Այս մտահոգութիւնը կրկնուած է 1922ին Գաղութային կեղրոնի ծրագրին

մէջ, ուր որպէս նպատակ կը լիշուէր, թէ պէտք է «հայ մանուկներու և երիտասարդներու ազգ կրթութեան հոգ տանիլ»<sup>20</sup>: 1922-1925ին, սակայն, շրջուն ուսուցիչի մը միջոցաւ հայերէնի ուսուցման փորձերը ձախողեցան՝ «պիտօնի նեղութեան և մասամբ ալ ծնողներու անպարտաճանաշութեան պատճառաւ (...)»<sup>21</sup>:

1926-1927 տարիներուն կրթական ճիգը սկսաւ աւելի արդիւնաւէտ ըլլալ. երկու այցելու ուսուցիչներ կը գործէին Պուենոս Այրէսի մէջ, 70-75 աշակերտով<sup>22</sup>: 1928ի կամ 1927ի սկիզբը կը հիմնուէր Հարաւային Ամերիկայի առաջին հայկական ամէնօրեայ դպրոցը՝ Պերիսոյի Ազգային Վարժարանը, 20 աշակերտով, որ ութ ամիս գործեց<sup>23</sup>: 1928ի կէսէն մինչեւ 1929ի վերջը ան երկրորդ շրջան մը ունեցաւ: Անոր յաջորդեց ՀՕԿի «Շիրվանզաղէ» դպրոցը՝ 1931ին, որ կարճատեւ եղաւ<sup>24</sup>:

Պուենոս Այրէսի մէջ այցելու ուսուցիչի դրութիւնը վերջ գտաւ կրթական ցանցին ձեւաւորումով՝ 1928-1930ին: Համայնքային իշխանութիւններուն սկզբնական նախաքայլերէն ետք, այժմ թաղամասերու կամ արուարձաններու եկեղեցական նորակազմ վարչութիւններ կամ յատկապէս այս նպատակով ստեղծուած կրթական յանձնախումբեր կը ձեռնարկէին դպրոցներու հիմնադրութեան: Արդարեւ, կրթական ցանցը ծայրամասին եւ արուարձաններուն մէջ պիտի ծնէր: Գաղութային կեդրոնը 1928ին կը նշէր, թէ «(...) Կեդրոնս ներկայիս այս առթիւ հաստատ պիտօն մը չունենալուն կը պարտաւորուի թաղեցիներու կարգադրութեան սպասել»:

Նորածիլ դպրոցներուն գոյութիւնը կը համապատասխանէր հայկական տեղաբաշխումին՝ քաղաքի որոշ թաղերուն եւ մօտակայ արուարձաններուն մէջ: Այդ թուականներուն, հայերը որպէս բնակութեան վայր ընտրած են կարգ մը թաղամասեր, առանց «փակ» տնտեսութեան բնոյթ ստանալու: Այդ թաղամասերն էին իրարու կից նուէւա Փոմփեժան, Վիժա Սոլտաթին եւ Ֆլորէսը, իրարու կից Պոքան եւ Պառաքասը (բոլորն ալ հարաւային կողմը), Լինիերսը եւ Ֆլորեսթան (իրարու կից՝ արեւմուտքը) եւ Փալերմոն (կեղրոնը): Ամէնէն հայաշատ արուարձանները եղած են Վալենթին Ալսինան եւ Լանուսը (իրարու կից՝ հարաւը) եւ Վիսենթէ Լոփիէսը, Ֆլորիտան եւ Օլիվոսը (հիւսիսը): Այլ թաղամասերու եւ արուարձաններու անուններ ալ պիտի երեւին շարադրանքին մէջ: Յատկանշական է, որ այդ տեղաբաշխումը ի զօրու մնացած է մինչեւ 1950-1980ականները եւ անոր պատճառով ծնունդ առած դպրոցները շարունակած են գոյութիւն ունենալ նոյն վայրին մէջ (կամ մերձակայ մէկ քանին միաձուլուած են՝ մէկ ամրողջօրեայ դպրոցի ծնունդ տալու հա-

մար): 1990ականներուն սկսած է տեղաբաշխումի որոշ փոփոխութիւն մը, որ ազգակներէն մէկն է հայ աշակերտութեան թիւի նօսրացումին:

Թէեւ այս թաղամասերուն ու շրջաններուն «հայրենակցական» կազմը խորութեամբ քննուած չէ, սակայն անոնց մէջ ըստ հայրենական ծագումի համախմբում մը գոյութիւն ունեցած է: Կարգ մը դպրոցներու անուններ նոյնիսկ կապ ունեցած են բնօրանի դպրոցին հետ: Սակայն, ի յառաջադունէ կարելի չէ պնդել, որ դպրոցներուն ծնունդը պայմանաւորուած էր այս կամ այն հայրենակցական հոսանքին գործունէութեամբ: Մեր օգտագործած արիխիւրներն ու մամուլը ցարդ նման պնդումի կուռաններ չեն մատակարարած:

Պուենոս Այրէսի առաջին դպրոցը եղաւ նուէւա Փոմփեժա թաղամասի Սահակեան Վարժարանը (1928-1955): Թաղամասին հայ բնակչութեան մեծամասնութիւնը թումարզացի ըլլալով, հաւանական է, որ պահած ըլլայ իրենց քաղաքի «Սահակեան» վարժարանին անունը: Անոր հետեւեցաւ Ֆլորէսի Արծրունի Վարժարանը 1929ին: Հողամասը տրամադրած էր հսրայէլ Արալանը<sup>25</sup>, որուն ի պատիւ, իր կեղծանունով (Արծրունի) կոչուած է վարժարանը: Վարժարանը ամրողջօրեայ դարձաւ 1984ին եւ կը գոյատեւէ մինչեւ այսօր: Կ'արժէ նշել, որ մինչեւ 1945 թուականը, երբ անոր կողքին շինուեցաւ քարաշէն վարագայ Ս. Խաչ այժմու եկեղեցին, դպրոցն ու եկեղեցին կը կիսէին նոյն տախտակաշէն կառույցը:

Փուենթէ Ալսինա արուարձանին մէջ (այսօր՝ Վալենթին Ալսինայի մաս), տարի մը ետք, Հայ Դպրոցասիրաց Միութիւնը կը հիմնէր Խաչիկեան Վարժարանը (1929-1987): Անունը տրուած էր ի պատիւ Երուանդ Խաչիկեանի, որ հոգածած էր դպրոցին հողամասին գնումին մեծ մասին ծախար: 1929ին նոյն շրջանին մէջ հիմնուած է Ս. Շուշան տախտակաշէն մատուռը, իսկ 1964ին կառուցուած է Ս. Ցակոր քարաշէն եկեղեցին՝ վարժարանին կից (վարժարանի փակումէն ետք, անոր չէնքը դարձաւ եկեղեցոյ սրահը):

1930ին միաժամանակ երեք դպրոցներ բացուեցան Պուենոս Այրէսի մէջ: արեւմտեան կողմը՝ Կրթասիրաց Միութեան հիմնած Ֆլորեսթայի Ազգային Վարժարանը<sup>26</sup>, իսկ հարաւը՝ Պոքայի Ազգային Վարժարանը (կիցուած է 1958ին ու հաւանաբար փակումէն 1959ին)<sup>27</sup> եւ Պառաքասի Աբովեան Վարժարանը (1930-1940)<sup>28</sup>:

1930-1940ին Վալենթին Ալսինայի սահմանակից արուարձանի մը մէջ գործեց Փինիէլույի Ազգային Վարժարանը (1930-1940), որ 1944ին վերսկսելէ ետք, 1950ին իր գործունէութիւնը շարունակեց անորոշ տեւողութեամբ<sup>29</sup>:

1929ին արդէն բացուած էր Գորտոպայի Ազգային Վարժարանը, իսկ աւելի ուշ՝ Փուեպլօ Սան Մարթին արուարձանի դպրոցը (1931-1938): «Մարանաթա» ժողովարանը նոյնպէս դպրոց մը պահած է 1930ականներուն: Որոշ հաւատացեալներ վերապահ էին ազգային Վարժարանին հանդէպ, որովհետեւ կրօնք կ'աւանդէր եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կը պատկանէր<sup>32</sup>: Գորտոպայի Ազգային Վարժարանը մինչեւ այսօր կը գործէ 1928ին շնուած Ս. Գէորգ Եկեղեցւոյ կից:

Պուենոս Այրէսի Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութիւնը (որ, առանց այդ անունն ու պաշտօնական ճանաչումը ունենալու, Թեմական Խորհուրդի մը դերը կ'աշխատէր կատարել) իր հիմնադրութիւնէն՝ 1930էն ետք, դպրոցներուն Հովանաւորութիւնը ստանձնեց եւ կարգ մը շէնքեր արձանագրուեցան իր անունին (Կրօնական Կարգավիճակը զայն կ'ազատէր որոշ տուրքերէ): Ուսումնական Խորհուրդ մը կազմուեցաւ՝ Հոգարարձութեան ատենապետին ու ատենադպիրին եւ դպրոցական ներկայացուցիչներու անդամակցութեամբ, բայց անոր գործունէութեան ազգեցութիւնը սահմանափակ եղաւ<sup>33</sup>:

Խորհուրդին նպատակն էր «հայ մանուկներուն կրթութիւնն ու դաստիարակութիւնը, իոդ տանելով որ բոլորը յաճախեն տեղական Վարժարաններն ու, միեւնոյն ժամանակ, հայերէն լեզուն սորվին յատուկ (իմա՞ Հայկական - Վ.Մ.) դպրոցներու մէջ»<sup>34</sup>: Հայկական դպրոց յաճախելու միակ պայմանն էր, որ արժանթինեան Վարժարան յաճախելու վկայագիր ներկայացուէր: Ուսումնական Խորհուրդին պարտաւորութիւնները հետեւեալ կերպով սահմանուած էին.՝ «Հոգարարձութենէն կախում ունեցող դպրոցներուն բարոյական ու նիրական զարգացումին հսկել ու հոդ տանիլ. հայերէն լեզուի, իր Եկեղեցիի դաւանաճին ու ազգային պատմութեան ուսուցումին հետեւիլ. հոդ տանիլ իր զաւակներուն մշակոյթին, որպէսզի իրենց քաղաքացիական պարտականութիւններուն զիտակից արժանթինցի քաղաքացիներ ըլլան: Ուսումնական Խորհուրդին ծրագիրը գործադրուելէ առաջ պէտք է Հայց. Առաք. Եկեղեցւոյ Հոգարարձութեան Վարչական Խորհուրդին կողմէ վաւերացուի: Հոգարարձութեան գանձը պիտի ապահովէ այս Խորհուրդին պիտօնէն, կարիքաւոր քաղանասերու հայրենակիցներուն նիրական օժանդակութիւն հայրայթելու համար»<sup>35</sup>:

Ուսումնական Խորհուրդը եւ 1942ին անոր յաջորդող Կրթական Յանձնախումբը դպրոցներուն գործունէութիւնը կը վերահսկէին Վարժերական այցելութիւններով: Հոգարարձութիւնը կը զբաղէր նիւթա-

կան (օրինակ՝ ուսուցչական աշխատավարձի վճարում) եւ ներքին (օրինակ՝ վարչական վէճեր) հարցերու լուծումով:

1932ին իր դռները բացաւ ապագայ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին կից Արսլանեան Կեղրոնական Վարժարանը, դարձեալ ի պատիւ Խորայէլ Արսլանի: Ան հանդիսացաւ այս ժամանակաշրջանին Պուենոս Այրէսի գլխաւոր վարժարանը թէ՛ իր աշակերտներու թիւով եւ թէ՛ իր մակարդակով:

Դարձեալ 1932ին Նուէւա Փոմփեթային դրացի Վիժա Սոլտաթի թաղամասին մէջ հիմնուեցաւ Մեսրոպեան Վարժարանը, որուն անունը Հոգարձութիւնը որոշած էր<sup>36</sup>: 1932ին բացուեցան նաեւ Վալենթին Ալսինայի Մամիկոնեան Վարժարանը եւ սահմանակից Լանուս արուարձանին Կիլիկեան Վարժարանը (1932-1940)<sup>37</sup>:

1933ին Վալենթին Ալսինայի մէջ յիշուած Թորգոմեան Վարժարանը<sup>38</sup> թերեւս կարելի է նոյնացնել տարի մը ետք ցանկագրուած «Ծոքա Փողոց»ի դպրոցին հետ<sup>39</sup>:

1933-37ին Հայկազեան Վարժարանը գործեց քաղաքի կեղրոնական Քապաժիթօ թաղամասին մէջ<sup>40</sup>, իսկ արեւմտեան ծայրամաս Լինիերսի մէջ 1934ին բացուեցաւ Նուպարեան Վարժարանը, որ մինչեւ 1950ականները իր գոյութիւնը պահեց: 1938ին վարժարանին կից կառուցուեցաւ Ս. Պողոս-Պետրոս մատուռը<sup>41</sup>: 1934-1943 եւ 1945-1951ին գործեց Հիւսիսային արուարձաններէն Ֆլորիտայի Ազգային Վարժարանը, որ առաջին շրջանին փակուած էր առաքելական եւ գալստական ընտանիքներու միջեւ տեղի ունեցած վէճերու պատճառով<sup>42</sup>: 1937ին Ֆլորիեսթա թաղամասի երկրորդ՝ Ռաֆֆի Վարժարանը բացուեցաւ<sup>43</sup>: 1938ին հիմնուած Պերիսոյի Կոմիտաս Ազգային Վարժարանը տեղական վէճերու պատճառով փակուեցաւ 1939ին<sup>44</sup>:

1930ականներուն սաստկացած կուսակցական պայքարները<sup>45</sup> ո՛չ միայն խորվեցին դպրոցական վարչութիւններուն անդորրը, այլեւ կրթական գործին գլխաւոր արգելքներէն մէկը եղան: Անոնք առաջնորդեցին բազում երկպառակութիւններու, որոնց հետեւանքով մրցակից դպրոցներ հիմնուեցան Պուենոս Այրէսի եւ Գորտոպայի մէջ:

Պառակտումներու ալիքին դիմաց, Եկեղեցւոյ Հոգարարձութիւնը յայտարարեց, թէ իր հետ կապի մէջ մտնել ուզող դպրոցները երեք ամսուան ժամկէտ ունէին եւ թէ նոր Եկեղեցի կամ նոր դպրոց բանալու պարագային, «նախապէս պարտին Վարչութեանս հետ խորհրդակցիլ. եթէ կը փափաքին մեզի հետ տեսական կապ հաստատել»<sup>46</sup>: Որոշ

դպրոցական վարչութիւններ անոր ուղղակի ենթակայութեան տակ մտան:

Բաժանումներու նախահիմքը դրած էր Մայիս 1930ին Խաչիկեան Դպրոցի երկու ուսուցիչներուն միջև ծագած անձնական միջադէպը, որ շուտով կուսակցական պառակտումի առաջնորդեց: Անջատուած խումբը վեց ամիս ետք հիմնեց Խրիմեան Մշակութային Միութիւնը եւ Խրիմեան Դպրոցը՝ դաշնակցական թեքումով: Անունը առաջարկած էր Արսէն Շխեանը, շրջանաւարտ՝ Գոմախլուի Վերի Թաղի համանուն վարժարանէն<sup>47</sup>:

1933-1936ին պառակտումներու բուռն ալիք մը ծայր առաւ: Այսպէս, Մայիս 1933ին կուսակցական պայքարը Ֆլորէսի եկեղեցին եւ Արծրունի Վարժարանին չուրջ հասաւ արիւնահեղութեան<sup>48</sup>: Նոյն տարուան Դեկտեմբերի եկեղեցւոյ հոգաբարձութեան ընտրութեան, ոչ-դաշնակցական հատուածը յաղթեց եւ դաշնակցականները այնուհետեւ հիմնեցին Զարդարեան Վարժարանը (1935-1940)<sup>49</sup>:

Պառաքասի Արովեան Վարժարանի վարչութեան մեծ մասը դաշնակցական ըլլալով, ներքին պառակտում մը արձանագրուեցաւ 1934ին<sup>50</sup>: Որպէս հետեւանք, ՀՕԿի «Արարատ» մասնաճիւղը Միասնիկեան Դպրոցը հիմնեց<sup>51</sup>, որ երկար չգոյատեւեց:

1934-1935ին նոր բաժանում մը տեղի ունեցաւ Խաչիկեան Դպրոցի մէջ, հաւանարար՝ հնչակեան եւ յառաջդիմական տարրերու միջեւ<sup>52</sup>: Անոր հետեւանքը եղաւ Փուենթէ Ալսինայի ՀՕԿի թումանեան Վարժարանին հիմնումը (1935), որ կարճատեւ կեանք ունեցաւ<sup>53</sup>: Վալենթին Ալսինայի մէջ, ներքին պայքարը 1935ին կամ 1936ին երկրորդ Մամիկոնեան Վարժարանի բացումին պատճառ դարձաւ: Այնուհետեւ զոյդ դպրոցները յիշուեցան «Մամիկոնեան-Գոլոմպիա Փողոց» եւ «Մամիկոնեան-Ռիոլիս Փողոց» ձեւով:

1935ին Հանուսի Կիլիկեան Վարժարանին մրցակից Լուսինեան Վարժարանը հիմնուեցաւ:

Միւս կողմէ, Գորտոպայի եկեղեցական վարչութեան պառակտումին հետեւանքով, 1938ին դաշնակցական հատուածը հիմնեց Խրիմեան Վարժարանը, որ փակուեցաւ 1939ին՝ համայնքին հաշտութեան նախնական համաձայնութեան պատճառով:

Այստեղ կ'արժէ յստակացնել, որ քաղաքական սուր պայքարներու այս հանգրուանը հայելի մըն էր Սփիւրքի մէջ նոյն տասնամեակին տիրող հակամարտութիւններուն, որոնց գագաթնակէտերէն մէկը կարելի է նկատել Ղեւոնդ արք. Դուրեանի սպանութեան (1933) յանգող դէպե-

րը: Այս հակամարտութիւնները, ընդհանուր առումով, խորհրդայնամէտ/հակախորհրդային զոյդ ուղղութիւններու բախումին մաս կը կազմէին եւ, բնականաբար, կը տարածուէին հայ կեանքի բոլոր կալուածներուն վրայ: Կրթական մարզը, որ հիմնական կարեւորութիւն կը ներկայացնէր նոր սերունդներու գաղափարական կազմաւորումին համար, էական կը նկատուէր հակամարտող ուժերուն համար՝ որպէս համայնքային հակակշիռ հասատելու գործօն:

Այս ժամանակաշրջանին, Պուենոս Այրէսի դպրոցները վիճակագրական հետեւեալ պատկերը կը ներկայացնէին՝ քաղաքի հայ բնակչութեան մօտաւոր թիւին հետ համեմատած<sup>54</sup>..

ՏԱՐԻ	ԴՊՐՈՑ	ԱՇԱԿԵՐԾ	ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ <sup>55</sup>
1930	7	441	8.000 (1928)
1934	15	949	13.000 (1933)
1939	18	928	--
1941	11	500	17.400 (1941)
1946	14	693	18.700 (1943)
1958	12	676	35.000 (1964)

1934-39ին դպրոցներու աճը արուեստական էր՝ բաժանումներու հետեւանքով, քանի որ աշակերտութեան թիւը գրեթէ անփոփոխ մնացած է: Բ. Աշխարհամարտի սկզբնաւորութեան, աշակերտներու եւ դպրոցներու քանակը իցած է իրերայնորդ միացումներու եւ փակումներու հետեւանքով, որոնք արդիւնք էին թէ՝ հաշտարար քայլերու եւ թէ՝ տնտեսական պատճառներու: Վերջինս առնչուած էր, առաջին հերթին, աշակերտութեան նուազումին: Սակայն, պէտք չէ անտեսել այլ պատճառ՝ հանրութեան ձանձրոյթը կուսակցական պայքարէն, թաղային վարչութիւններու սպառումն ու յոգնութիւնը եւ մարդուի պակասը:

Այսպէս, 1940ին միացան Ֆլորէսի Արծրունի եւ Զարդարեան Վարժարանները՝ Գարեգին Արք. Խաչատուրեանի միջամտութեամբ, ինչպէս եւ Ֆլորեսթայի Ազգային եւ Ռաֆֆի վարժարանները՝ աշակերտներու նուազումին պատճառով: Առաջինին անունը պահելէ ետք, Ֆլորեսթայի միացեալ դպրոցը «Ռաֆֆի» կոչուեցաւ 1947-1967ին<sup>56</sup>: Փինիկյույի մէջ, 1940ին թէ՝ Ազգային Վարժարանը եւ թէ՝ նոյն շրջանին մէջ գործող Վարժարանին Դպրոցը փակուեցան<sup>57</sup>: Վերջինս, որուն անուան չենք հանդիպած այլուր, հաւանարար հերթական պառակտումի մը ծնունդ եղած ըլլայ:

1942ին զոյտ Մամիկոնեան վարժարանները միացան<sup>58</sup>: Վարժարանը 1981ին դեռ գործոն էր<sup>59</sup>, բայց հաւանաբար փակուած է 1983ին: 1940ին աշակերտ կորսնցուցած Լանուսի Լուսինեան Դպրոցը, արուարձանի հայութեան հաշտութեամբ, «Լուսինեան-Կիլիկեան» վերամկրտուեցաւ 1943ին ու 1958ին դեռ կը լիշուէր, եւ հաւանաբար փակուած է 1959ին<sup>60</sup>:

1940ականներուն, մինչ այդ կրթական մարզին մէջ որեւէ շարժում չարձանագրած որոշ շրջաններ սկսան արթնացումի նշաններ տալ: Այսպէս, 1941ին Քիլմէս հարաւային արուարձանին մէջ - որուն հայկական բնակչութիւնը հիմնականին բաղկացած էր արաբախօս հայերէ-դպրոց մը լիշուած է (դպրոցական տարիքի 89 մանուկներ կային)<sup>61</sup>: Նախաճեռնութիւնը անկասկած կը պատկանէր շրջանի Հայ իրերօգնութեան Միութեան (հիմնուած՝ 1936ին): Նոյն թուականին Սիրանոյշ Թաղէսուեան մասնաւոր մանկապարտէզ մը հիմնած է Ռամոս Սեփիայի արեւմտեան արուարձանին մէջ, զոր կը շարունակէր տնօրինել 1967ին՝ Հայ Օգնութեան Միութեան «Անի» մասնաճիւղի հովանաւորութեամբ<sup>62</sup>: 1942ին ազգային վարժարան մը բացուեցաւ Խոսէ Ինխենիէրոս հիւսիս-արեւմտեան արուարձանին մէջ<sup>63</sup>:

ԴՊՐՈՑ	1831	1832	1833	1834	1835	1838	1839	1840	1843
Սահակեան	69	60		90		58	80		40
Մեսրոպեան				54		44	48		72
Խրիմեան		82		76		86	70		52
Խաչիկեան	131			48		50	60		50
«Խոռա փողոց»				30					
Մամիկ. Գոյ.		49		66		50	50		
Մամիկ. Ռիոխա						45	44		
Թումանեան					55				
Արծրունի	92	115		89		101	118	120	100
Զարդարեան						44			
Փինիկ. լր	45	40		61		32	20		
Ֆլորեսթա	26	32		34		35	35	19	
Ռաֆֆի						24	20		25
Պոքա	40	61		40		47	45		25
Արովեան	38	40		48		38	37	22	
Միասնիկեան				20					
Կիլիկեան		33		50		37	30		
Լուսինեան						31	24		

Արսանեան	-	170	180	177	-	138	162	137	160
Ֆլորիտա	-			33		30	20	12	
Նուպարեան	-						50	44	36
Խ. Խնիսնիէրոս	-								53
Գորտոպա	-	40	130		170				120
Խրիմեան (Գորտ.)	-						140		
Փուելո Սան	-	25							
Մարթին	-								

Քաղաքէն դուրս, Ռոսարիոյի փոքրաթիւ համայնքը 1945ին հիմնած էր դպրոց մը, որ 1960ին կը շարունակուէր<sup>64</sup>:

1957ին Գորտոպա նահանգի Ալթա Կրասիա քաղաքին մէջ հիմնուեցաւ Արամ Խաչատուրեան Վարժարանը, որ շարունակուած է մինչեւ 1970ականներու վերջերը: 1961ին 30 աշակերտ ունէր (հայ համայնքը 135 հոգիէ բաղկացած էր):<sup>65</sup>

#### ԱՐԺԱՆԹԻՆԱՀԱՑԱՑ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ ԹԻՒԾ՝ ՀՍՏ ԴՊՐՈՑԻ<sup>66</sup>

Վարժարանները սովորաբար կ'ընդգրկէին մինչեւ նախակրթարանի վերջին կարգերը, 4էն մինչեւ 13 տարեկան աշակերտներու համար, ընդհանրապէս՝ մէկ ուսուցիչով, ինչ որ մանկավարժական լուրջ խնդիրներ կը յառաջացնէր, ի յաւելումն ընդհանուր ուսուցչակազմի որակաւորումի պակասին, քանի որ այս ուսուցիչները երբեմն մէկէ աւելի դպրոցներու մէջ կը պաշտօնավարէին: Կրթական քննիչի իր հանգամանքով, Արտանեան Վարժարանի տնօրին՝ Վարդան Գէորգեան (1938-1957) 1940ին կը վկայէր, որ «քիչ բացառութեամբ, վճարման ներկայ սակերով դժուար թէ կարենի ըլլար աւելի որակին եւ աւելի պատրաստուած կրթական պաշտօնեութիւն գործի լծել: (...) Արդարեն ի՞նչ արժէք պիտի ունենար ծրագրի նոյնութիւն հերլովել, երբ ուսուցիչներու կը բացակայէր ներսուի նոյնութիւն, երբ անոնցմէ շատեր, դժբախտաբար, իրենք իսկ լիի նախակրթարան մը չեն աւարտեր ու կը գտնուին շատ հեռու դպրոցավարութեան եւ մանկավարժութեան տարրաւան հիմունքները կամ սկզբունքները ճանչնալ»<sup>67</sup>:

«Ես տգէտ աղջիկ մըն էի եւ ստիպուեցայ ուսուցիչ ըլլար», իր կեանքի մայրամուտին վկայած է այդ ուսուցչուհիներէն մէկը՝ Մարգարիտ Գէորգեանը: «Հարկ էր սորվեցնել լեզուն, աւանդութիւնները, պատմութիւնը: Մանուկները շուրջու կը հաւաքուէին եւ ես իրենց կը դասաւան-

դի: Ծրագիր կամ դասարաններ չկային, միայն ամենափոքրերուն մէջ Հայաստանը տպաւորելու կամքը, որպէսզի չկորսուէր...»<sup>68</sup>:

Դպրոցները կը գործէին նախնական պայմաններու մէջ: Պատահական չէ, որ յաճախ գործածուած ըլլայ «Խորհիմ-դպրոց» բնորոշումը՝ «Մերկ պատեր, խարխլած նստարաններ, անապակի պատուհաններ, որոնք ցուրտին դէմ տախտակէ փեղկերով կը պաշտպանուին, կասկածելի մաքրութեամբ ու մութ սենեակ մը՝ յաճախ բնակարան ծառայող յարակից սենեակի մը դրացնութենէն հասնող ժխորով աղմկուած (...)»<sup>69</sup>:

Նախնական պայմաններու տակ կը պաշտօնավարէին նաեւ ուսուցիչները. անոնց ստացած չնչին աշխատավարձերը եւ կրած նուաստացումները, մերթ որպէս հետեւանք աշակերտութեան անկարգապահութեան եւ մերթ՝ վարչութեան անախորժ միջամտութիւններուն, որոնք կը հասնէին մինչեւ իսկ գործէ արձակումի ու, այդ պատճառով, դպրոցական տարեշրջանի կանխաւ փակումին: Հոկտեմբեր 1941ին Գարեգին Արք. Խաչատուրեան նամակ մը կը յդէր Կեդր. Վարչական Խորհուրդին, ուր անդրադառնալով դպրոցներուն տրուած այցելութեան, կը յայտնէր հետեւեալ տպաւորութիւնը:-

«Քիչ բան ձեռք բերուած են կրթական այդ շատ խոնարի յարկերէն ներս, արդար ըլլալու համար՝ շատ քիչ բան ալ տրուած ըլլալով անոնց: Մեծ մասամբ համեստ կարողութեամբ եւ գէշ վարձատրուած ուսուցիչներ եւ ուսուցչուիններ կը տանին աշխատանք մը՝ որ այնքան կենսական է, եւ որ սակայն չէ գնահատուած ըստ արժանույն: Նիւթական անբաւար զոհողութիւն մը անխուսափելի դարձուցած է ողբալի վիճակ մը՝ որուն դարմանը կախում ունի բացարձակապէս Կեդրոնին աւելի մեծ շափով հետաքրքրութեանց»<sup>70</sup>:

Համեմատարար տարբեր էր Արսլանեան Կեդրոնական Վարժարանի պարագան, որ չէնքի աւելի յարմար պայմաններով օժտուած էր, ուսուցչական կազմ եւ տնօրէնութիւն ունէր, եւ բացառաբար մանկապարտէզէն կը սկսէր, ուր 4-5 տարեկան մանուկներ տարրական նախագիտելիքներ կը ստանային եւ դաստիարակչական խաղերու կը հետեւէին: 1939ի ուսումնական վեցամեայ ծրագիրը կ'ընդգրկէր հայերէն լեզու, հայոց պատմութիւն, Հայաստանի աշխարհագրութիւն (Գ.-Զ. դասարաններ), երաժշտութիւն, կրօնք, եկեղեցւոյ պատմութիւն (Զ. դասարան) եւ իրագիտութիւն (տարրական դասարաններ): Միջնակարգի երկու դասարաններ ստեղծելու առաջարկը, սակայն, մնաց թուղթի վրայ՝<sup>71</sup>:

Կաչատուրեան Արք.ի 1941ին ներկայացուցած զեկոյցը, որ կ'ընդգրկէր Արսլանեան Կեդր. Վրժ.էն զատ գոյութիւն ունեցող 8 «դպրատուներ» (իր գործած բառն է), կը հաստատէր նախնական վիճակի ու անբաւարար կազմակերպութեան պատկերը՝ ուսումնական մակարդակին վրայ: Կը քաղենք ծրագիրներու եւ դասագիրքերու մասին տրուած տեղեկութիւնները:-

Լինիերսի «Նուպարեան» դպրատուն .. «Ուսումնական մասնաւոր ծրագիր մը չի գործադրուիր: Գործածուած դասագիրքն է “Փերակ”»:

Նուէւա Փոմփեժայի «Սահակեան» դպրատուն.. Ծրագրի եւ դասագիրքերու մասին տուեաներ չեն տրուած:

Վալենթին Ալսինայի «Խրիմեան» դպրատուն.. «(...) Նախապատրաստականէն զատ դպրոցն ունի 5 կարգեր (...): Կը կիրարկուի [Հայ] Կեդրոնի կրթական ծրագիրը: Գործածուած գիրքերն են “Փերակ”, “Թանգարան” եւ “Շողակար”»:

Վալենթին Ալսինայի Գոլոմպիա փողոցի «Մամիկոնեան» դպրատուն.. Դպրոցը ունէր մանկապարտէզ, ծաղկոց, եւ չորս կարգ՝ Ա., Բ., Գ. եւ Զ. (եթէ արտագրութեան վրէպ չէ, կը թուի, որ Դ. եւ Ե. կարգերը աշակերտ չունէն): «Կը գործադրուի [Հայ] Կեդրոնի ծրագիրը եւ իբրև դասագիրք կը գործածուին “Թանգարան”, “Շողակար” եւ “Լուսարեր”»:

Վիժա Սոլտաթի «Մեսրոպեան» դպրատուն.. «Ունի մէկ մանկապարտէզ (...) եւ հինգ կարգեր (...): (...) Որոշ ծրագիր չունի»:

Փուենթի Ալսինայի «Խաչիկեան» դպրատուն.. «Ունի միայն երեք կարգեր: Ուսումնական ծրագիր կը գործադրուի, ըստ տրուած պատասխանին, “ուսուցչին գիտցածին համեմատ”: Դասագիրքերն են “Լուսարեր” եւայլն»:

Ֆլորէսի «Արծրունի» դպրատուն.. «Աշակերտութիւնը բաժնուած է վեց կարգերու: Կը կիրարկուի Հայ Կեդրոնի ծրագիրը: Դասագիրքերն են “Լուսարեր Այբբէնարան” եւ “Թանգարան” Ա.-Զ. տարիներ»:

Ֆլորեսթայի ազգ. վարժարան.. «Դպրատունը, մանկապարտէզն զատ ունի չորս կարգեր»<sup>72</sup>:

Ինչպէս կը տեսնուի, ութը դպրոցներէն երեքը Արսլանեան Կեդր. Վրժ.ի ծրագիրը որդեգրած էին, մինչ դասագիրքերու գործածութեան մէջ կը տիրէր խայտարղետ այլազանութիւն մը<sup>73</sup>:

Դպրոցներուն համեմատարար մեկուսացած վիճակը ամբողջական կը դառնար, երբ խօսքը արժանինեան միջավայրին հետ շփումներու կը վերաբերէր: 1934ին Ուսումնական Խորհուրդին վրայ դրուած վերո-

միշեալ պարտականութիւններէն մէկն էր «հոգ տանիլ իր զաւակներուն մշակոյթին, որպէսզի իրենց քաղաքացիական պարտականութիւններուն զիտակից արժանքինցի քաղաքացիներ ըլլան»։ Հոգաբարձութիւնը 1938ին դրականօրէն կը գնահատէր թէ՛ տեղական եւ թէ՛ հայկական դպրոց յաճախելու փաստը. «Չենք կրնար չընդգծել այս գործին կարեւորութիւնը, որ կը նպաստէ մեր նոր սերունդը յաւ արժանքինցի եւ յաւ հայ դարձնելու (...)»<sup>14</sup>։ Պատահական չէ, որ երկու մէջքերումները արձանագրուած են Հոգաբարձութեան սպաներէն տոմարներուն մէջ, որոնք ենթակայ էին պետական քննութեան։ Անհրաժեշտ էր որդեգրել ռազմավարութիւն մը, որ հիւրընկալ երկրին պայմաններուն յարմարէր, նոյնիսկ եթէ, ըստ չութեան, դպրոցներուն գոյութիւնը ձուլողական քաղաքականութեան դէմ էր։ Սակայն, այս յայտարարութիւնները, իրենց ձեւական թէ ցուցադրական բնոյթով հանդերձ, նոյնքան խորքային էին (երախտագիտութեան արտայայտութիւն՝ Արժանթինի հիւրընկալութեան հանդէպ) եւ ուղղուած էին երկու իրականութիւնները հաշտեցնելու եւ փոխանցելու յաջորդ սերունդին։ Քառորդ դար ետք, Արսլանեան Կեդր. Վրժ.ի շրջանաւարտ Կարապետ Հասասեանը կ'ըսէր արժանթինեան թերթի մը.- «Արժանթինցի եւ հայ ենք, որովհետեւ կը հաւատանք, որ յաւ արժանթինցի ըլլալու համար պէտք է յաւ հայ ըլլանք։ Ուեւ ուրիշ արժանթինցի չափ կը սիրենք մեր այս երկիրը ուր մեր ծնողները հասած են, բայց չենք կարծեր, որ պարտադրուած ենք մոռնալ մեր ընտանիքներուն այնքան հազարամեակներով ու այնքան զոհորդիւններով պահուած աւանդութիւնները։ Այդքան սիրով պահպանուած արժեքներով կը նպաստենք Արժանթինի մեծութեան»<sup>15</sup>։

## ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՒ ԱՐԺԱՆԹԻՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Ձեւականութեան ռազմավարութիւնը կը կիրարկուէր 1930ականներուն. այնպիսի ժամանակամիջոցի մը՝ երբ հայկական դպրոցներուն զուգահեռ կը զարգանար եւ իր գագաթնակէտին կը հասնէր պետականօրէն խրախուսուած «հայրենասիրական կրթութիւն»ը։ Արժանթինի Ազգային կրթական Խորհուրդը (ԱԱԿԱ) պետական ծրագրին հետեւող դպրոցներուն գործունէութիւնը կը համակարգէր, հետապնդելով արժանթինացումի քաղաքականութիւն մը, որուն էական գործոններն էին «պաշտօնական» պատմութեան եւ սովորովի հայրենասիրութեան ջամբումը։ Այդ գործընթացը կեղրոնածիդ ու միատարր ճարտասանութեան (discourse) մը կը հետեւէր, որ կ'արտայայտուէր համազգեստներու, յարդարանքի, ցուցմունքներու, ուսումնական ծրագիրներու եւ դասա-

գիրքերու ընդհանրական գործածութեամբ՝ ամբողջ երկրի տարածքին։ Դպրոցը դարձնելով ազգային պատկանելիութեան դարբնոց մը, այս ծիսակարգային ուղեգիծը ընկերային հաւանութեան արժանացած էր, եւ սերունդներու հաւաքական յիշողութեան մէջ դրական տպաւորութիւն ձգած է<sup>16</sup>։ 1930ի գինուորական պետական հարուածէն անմիջապէս ետք, ԱԱԿԱի պաշտօնաթերթը լոյս ընծայեց յօդուած մը, որ բնորոշ գիծերով կը ներկայացնէր արդէն դարասկիզբէն հետապնդուող նպատակները, հակառակ անոր, որ ժողովրդավարութեան տապալումի պահուն «ժողովրդավար նկարագրի»ն ակնարկութիւնը անիմաստ էր։ Բացայայտ էր նաև հայրենասիրութիւնն ու ազգայնականութիւնը հաւասարեցներու ընթացքը, որ 1930-1943ի Արժանթինի քաղաքական միտումներէն մէկն էր։

(1) Արժանթինեան Դպրոցը, առաջին տարիներէն մինչեւ համալսարանը, պէտք է նպատակադրէ արժանթինցիներուն մէջ զարգացնել զերմեռանդ համոզումը, որ իրենց ազգութեան բացայայտ ճակատագիրն է սեփական քաղաքակրթութիւն մը կերտել, հիմնովին ժողովրդավար նկարագրով, արենատեան քաղաքակրթութեան ոգեկան սրբագրուած արժեքներուն[օրինակով] (...): 2) Որպէս արդիւնք (...). Արժանթինեան Դպրոցը կը նպատակադրէ նպաստել ցեղի մը կազմաւորումին, որ ազգութեան բացայայտ ճակատագիրը իրագործելու կարող ըլլայ (...): 4) Արժանթինեան Դպրոցը պէտք է նպատակադրէ մեր նանուկին հոգեկան անհատականութիւնն դաստիարակել ըստ հաւաքական տեսականին»<sup>17</sup>.

Տասնամեակին ընթացքին, ԱԱԿԱի ազդեցութիւնը հետզհետէ տարածուեցաւ մասնաւոր դպրոցներուն վրայ, նոյնիսկ անոնց, որոնք զուտ լեզուական ուսուցում կը կատարէին համայնքներու ծոցին մէջ։ 1939ին Արսլանեան Կեդր. Վարժարանը պետական հսկողութեան տակ անցաւ։ Այս առիթով կը պահանջուէին տնօրէն Վ. Գէորգեանի ուսման վկայագիրը եւ այլ փաստաթուղթեր, ինչպէս նաև դպրոցին յատակագիծն ու ծրագիրը<sup>18</sup>։

Օգոստոս 1939ին հրապարակուած կրթական օրէնքի նախագիծը (որ օրէնք չէր դարձած՝ զուտ գործնական պատճառներով) կը սահմանէր, որ օտար լեզու կամ կրօնք ուսուցանող ամէն դպրոց պարտէր արժանթինեան դրօշակը պարզել եւ քարտէսներ ու հերոսներու նկարներ ունենալ դասարաններու մէջ։ Պարտաւորիչ էր աւանդել ծանօթութիւններ երկրի պատմութեան ու աշխարհագրութեան, խորհրդանիշերուն ու սահմանադրութեան մասին։ Տօնական օրերուն, աշակերտները պէտք է

արժանթինեան օրհներգը երգէին, եւլն.<sup>79</sup> Աւելորդ չէ նշել, որ այս բոլորը արդէն կը կատարուէր հանրային դպրոցներուն մէջ, որոնց կը յաճախէր նաեւ, ջախջախիչ մեծամասնութեամբ, օտար համայնքներու դպրոցներուն աշակերտութիւնը: Դեկտեմբեր 1939ին ԱԱԿին սահմանած էր, որ յեզուական դպրոցները արժանթինցի երեխներու համար գլուխութեան գիտելիքներու յաւելումով, իսկ 1940ին ընդունուած՝ Ռւսուցման Յանձնախումբին զեկոյցը կը մատնանշէր արժանթինեան հայրենասիրութիւնը ուժեղացնելու անհրաժեշտութիւնը, առ այդ շեշտելով համապատասխան ծխակարգերուն կարեւորութիւնը, եւ կ'եզրափակուէր դասագիրքերու վերաբերող ցուցմունքներով եւ հայրենասիրական գրքոյկի մը ներկայացումով<sup>80</sup> Նոյն տարին, Բնակչութեան Ա. Համաժողովը կը շեշտէր, թէ «պետութիւնը նախանձալախնդորէն պէտք է հետապնդէ, որ օտար համայնքներու մասնաւոր դպրոցներուն մէջ [արժանթինեան] ազգութեան հիմնական սկզբունքները պահպանուին»<sup>81</sup>:

Այս բոլորէն ետք, տրամարանական էր 1941ին Արևալնեան կեղը. Վարժարանին ներկայացուած պահանջը՝ հայերէն դասագիրքերու սպաներէն թարգմանութիւնը<sup>82</sup> եւ քաղաքացիական կրթութեան դասաւանդում:

Հետեւերով վերադաս մարմիններու ցուցմունքներուն, 1942ին Հոգաբարձութիւնը «հայրենասիրական գրքոյկ» մը կը կցէր 1938ին Նիւերք հրատարակուած թ. Գ. Նիկողոսեանի Փեթակ հայերէն դասագիրքին, որ արժանթինեան խորհրդանշիերուն կողքին, սպաներէն (կից՝ հայերէն թարգմանութեամբ) հայրենասիրական գրութիւններու շարք մը կ'ընդգրկէր: 1943ին Վ. Գէորգեան լոյս կ'ընծայէր այդ պահանջներուն յարմարցուած դասագիրք մը՝ նոր Մարդկաբաղ վերնագրով, Դ. կարգի համար (ըստ երեւոյթին՝ հրապարակի վրայ գործածուղները լրացնելու համար), որուն գործածութեան ու տարածումին մասին առաջիմ տեղեկութիւններ կը պակսին: Վարդգէս եւ Արմէնուէհի Ահարոննեանի կազմած Հրազդան դասագիրքին Բ. տարուան Գ. հրատարակութեան նախարանը (Պոստոն, 1947) կը նշէր «Հարաւային Ամերիկայի երկիրներու և Ֆրանսայի հայկական գաղութներու դպրոցներու մէջ» գործածութիւնը, ըստ այսմ աւելցնելով հայերէն-սպաներէն եւ հայերէն-ֆրանսերէն բառացանկեր, որոնք դեռ պահպանուած էին Ե. հրատարակութեան մէջ (Պոստոն, 1957):<sup>83</sup>

Ցունիս 1943ի պետական հարուածէն ետք պետական կրթական հակակշոր ուժեղացաւ: Ցաջորդող ամիսներուն զինուորական կառավա-

րութիւնը կրթական շարք մը հրամանագրեր հրապարակեց: Սեպտեմբեր 1943ին Ազգային կրթական Խորհուրդը առկախսեց ուսուցչական վկայականներու յանձնումը, որով վկայական կամ արտօնագիր չունեցող ուեւէ ուսուցիչ իրաւասութիւն չունէր դասաւանդելու դպրոցներու մէջ: Այս հրամանը ի գորու մնաց մինչեւ 1946<sup>84</sup>: Հոկտեմբեր 1943ի հրամանագիրը կը պարտադրէր, որ ուսումնարաններու տէր ու պաշտօնապէս ճանչուած ընկերակցութիւնները իրենց վարչութիւններուն մեծամասնութիւնը բնիկ արժանթինցի անդամներով կազմէին: Պատճառաբանութիւնը այն էր, որ «պետութեան անշրջանցելի պարտքն է հոգալ երիտասարդութեան դաստիարակութեան, ոչ միայն նշակութային իմաստով, այլ զիսաւորաբար որպէս ասիկա կ'ենթադրէ արժանթինականութեան զգացում ջամբել, որու կարիքը աւելի մեծ է երբ ան լրաստիարակութիւնը» կը տրուի [այնալիսի] հանայնքներու ծոցին մէջ, որոնք իրենց ակունքներով օտար աւանդութիւններ արմատաւորուած կը պահեն»<sup>85</sup>: Այսուհանդերձ, հրամանագիրը կը թոյլատրէր, որ գործող վարչութիւնները նոյն կազմով աւարտէին իրենց կրթաշոջանը: Բացորոշ է, որ ան նպատակ ունէր օտար համայնքներուն կրթական գործը խանգարել: Պատկան իշխանութիւնները այլազան կերպերով մեկնարանցին զայն: Օրինակ՝ հրէական դպրոցի մը յուշագիրը կը հաւաստէր, որ երրայերէնը գուտ կրօնական կրթութեան նպատակով կը դասաւանդուէր: Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հոգաբարձութեան Վարչական Խորհուրդը հարցը քննարկեց, արձանագրելով, թէ կազմակերպութիւնը գրեթէ զուրկ էր արժանթինածին անդամներէ: Միւս կողմէ, նշուեցաւ, թէ իր հովանաւորած դպրոցները գուտ հայկական ծրագիր կը դասաւանդէին, իսկ իրենց աշակերտներն ալ անպայման պետական վարժարաններու աշակերտներ էին: Այս մեկնակէտով, եւ, առաւել եւս, նիթը անգամ մը եւս տոմարներու մէջ յայտնուած չըլլալով, կը թուի թէ խնդիրը հարթուած է առանց կորուստներու:

Հետաքրքրական է նշել, որ կաթոլիկ տեղական կրթական հաստատութիւնները, որոնք նոյնպէս Արժանթին ծնած գրեթէ ո՛չ մէկ անդամ ունէին իրենց վարչութիւններուն մէջ, Դեկտեմբերին պետական որոշումէն բացառուեցան: Աւելի՞ն՝ կառավարութիւնը նոյն աստեն հրամանագրեց կաթոլիկ ուսումնագրին հաստատումը հանրային բոլոր վարժարաններուն մէջ, ի շիք դարձնելով 1884ի կրթական օրէնքին ստեղծած աշխարհիկութեան սկզբունքը: Որոշումէն բացառուած էին միայն աշակերտները, որոնց ծնողները տարբեր կրօնքի կը պատկանէին ու իրենց ընդդիմութիւնը կը յայտնէին: անոնք նոյն դասամիջոցին բարոյա-

գիտութեան դասեր պիտի ստանային<sup>88</sup>: Խուան Փերոնի առաջին նախագահութեան շրջանին (1947) այս հրամանագիրը որպէս օրէնք քուէարկուցաւ խորհրդարանին կողմէ եւ միայն չեղեալ համարուցաւ անորերկորդ նախագահութեան վերջին տարին՝ 1955ին: 1946ի տուեալներով, Արժանթինի Ազգային Կրթական Խորհուրդին պատկանող դպրոցներու աշակերտութիւնը գրեթէ ամբողջութեամբ (նախակրթարաններ՝ 97,49%, երկրորդականներ՝ 95,47%) կաթոլիկ դասաւանդութիւն կը ստանար՝<sup>89</sup>։ Հաւանական է, որ հայ աշակերտներն ալ այդ դասաւանդութեան հետեւած ըլլան:

Փետրուար 1944ին, առաջին անգամ սեփական դպրոցներու համար կանոնագիր մը հրապարակուցաւ, որ նախորդ տարիներու լեզուական դպրոցներուն առջեւ դրուած պահանջները կը համագրէր ու կը համապէր: Անոնք պէտք է ներկայացնէին դպրոցաշէնքին քարտէսը եւ ուսուցիչներու ու վարչականներու ցուցակը: Տնօրէնները Արժանթին ծնած կամ հպատակութիւն ստացած պէտք է ըլլային: Դպրոցներուն դորժածած գիրքերը Ազգ. Կրթ. Խորհուրդին վաւերացումը պէտք է կրէին: Բոլոր աշակերտներն ալ պետական ծրագրին հետեւող այլ դպրոց պարտէին յաճախել: Դպրոցները, իրենց կարգին, հայրենասիրական նիւթեր պէտք է աւանդէին եւ պետական դրօշը ծածանէին, մշտապէս արժանթինցի հերոսներու նկարներ ցուցադրելով դասարաններուն մէջ<sup>90</sup>:

Կրթական վերահսկումը տեղի կ'ունենար շրջաբերականներու առաքումով եւ քննիչներու այցերով, որոնք կը հետեւէին «Հայրենասիրական Կրթութեան» ընդհանուր վիճակին: Այսպէս, 1946ին քննիչ մը կ'արձանագրէր: «Տարբեր դասարաններ այցելելու ատեն աշակերտներուն քննութենես կը հետեւցնեմ, որ ջամբուռ դաստիարակութիւնը համածայն է կանոնադրութեան: Թեև յատուկ ուսուցչուի չկայ, հայրենասիրական նիւթերը իսկական հետաքրքրութեամբ կը զարգանան, քանի որ միասնական տետրակի աշխատանքներուն մեծ մասը արժանթինեան պատմութեան կամ աշխարհագրութեան նիւթերու շուրջ է, որոնք հայրենասիրական զգացումները կը փառարանեն եւ արժանթինականութիւնը կ'ամրապնդեն (...):»<sup>91</sup>

Փերոնի իշխանութեան ժամանակ, ազգայնական միտումները շարունակեցին իրենց վերելքը: Նախագահական հրամանագիր մը 1947ին վերահստատեց հանրային կրթութեան նպատակը. «Հանրային դաստիարակութիւնը պիտի նպատակադրէ կազմաւորել արժանթինցի մարդը՝ լիովի գիտակից իր տոհմին, ազգութեան մեծ ճակատագրին:

հարազատ տեսիլքով եւ իր հայրենիքին ու մարդկութեան ծառայելու պատմական ջերմեան կամքով»<sup>92</sup>:

1951ին հրապարակուած Կրթական Նախարարութեան մէկ հրահանգը փոխարինեց 1940ի կանոնադրութիւնը: Թէեւ էական տարբերութիւններ չկային, բայց հայրենասիրական դասաւանդութիւնը տարբեր՝ տիրող վարչակարգին տուրք տուող գաղափարախօսութեան կը հետեւէր: «[Հայրենասիրական դաստիարակութիւնը] կը ներշնչուի Նոր Արժանթինի ոգեկան, փիլիսոփայական, քաղաքական, ընկերային ու տնտեսական կողմնորոշումէն եւ ազգութեան պատմական իմաստէն, արժանթինցի մանուկին մէջ օրացնելու համար հայրենիքին, ընտանիքին եւ մարդկութեան ծառայելու կամքը»<sup>93</sup>: Ասիկա յատակ բանաձեւում մը ունեցաւ 1952ին օրէնքի վերածուած կառավարական թ. Հնգամեայ ծրագրի կրթութեան վերաբերող հետեւեալ բաժնին մէջ:

«Արբութեան գծով, Ազգին իիմնական նպատակը պիտի ըլլայ վեր հանել ժողովուրդին բարոյական, իմացական եւ մարմնական կազմաւորումը՝ Փերոնական Ազգային Վարդապետութեան էական կտերուն հիմամբ, որուն վախճանական նպատակն է ժողովուրդին երջանկութիւնն ու Ազգին մեծութիւնը նուածել, ընկերային արդարութեան, տղետեսական անկախութեան եւ քաղաքական գերիշխանութեան միջոցաւ, ներդաշնակելով նիւթեան ու ոգեկան արժեքները եւ անհատին իրաւունքները՝ ընկերութեան իրաւունքներուն հետո»<sup>94</sup>:

Նախագահութեան առաջին շրջանին Փերոնի ու իր երկրորդ կնոջ՝ ազդեցիկ էւայի (էւկիթա) անձերուն պաշտամունքը արդէն նկատելի կերպով թափանցած էր դպրոցներէն ներս: Այս միտումը խորապէս շեշտուցաւ երկրորդ շրջանին: Դասագիրքերը կը հատարակուէին ըստ պետական ցուցմունքին ու վերամշակումին, պարտադիր որոշ բովանդակութեամբ ու երկու երրորդով արժանթինցի գրողներու կամ արժանթինեան նիւթերու ընդգրկումով, ուր խիստ ակներեւ էր գաղափարախօսական քարոզութիւնը: Բազում օրինակներէն մէկն էր նախակրթարանի դասագիրքի մը մէկ պատումը, ուր աղջնակ մը կը դիտէ Օրիոնի համաստեղութեան գօտին ու կը մտածէ: «Ես կը կարծեմ, որ աստղերէն մէկը օրավար Փերոնն է, մէջտեղի աստղը Եւիքան է, իսկ երրորդը՝ արժանթինցի ժողովուրդը: Միշտ միասին եղող այդ երեք աստղերը իմ հայրենիքս կը կազմեն» (առհասարակ, այդ դասագիրքերուն նկարագրդումները Փերոնի վարչակարգի երկու յենարանները՝ աշխատաւորութիւնը եւ բանակը, կը ներկայացնէին որպէս «ժողովուրդ»)<sup>95</sup>:

**Փերոնի խոհերը** ամփոփող ու «փերոնական կրթութեան» վերաբերող 1952ի հատոր մը կը պարունակէր հետեւեալ տողերը, որոնք անուղղակիորէն կրնան վերաբերիլ նաեւ հայկական դպրոցներուն՝ «օտար ոգի»ի ու «տարաշխարհիկ գաղափարախօսութիւններ»ու հանդէպ ցոյց տուած կեցուածքով։ «Կրթական հաստատութիւններուն մէջ աւանդուած մշակոյքը խորունկ արմատներ ունենալու անհրաժեշտութեան սկզբունքի մը պէտք է համապատասխանէ, որովհետեւ օտար ոգիով կրթութիւն մը գորևէ է իրայատուկ յատկանիշեր ընծայող աւանդական հիմքէ (...) մեծ դիրութեամբ տարաշխարհիկ գաղափարախօսութիւններ յաճախ ծածուկ կերպով կը թափանցեն կրթութեան մէջ (...):»<sup>97</sup>

**Փերոնի երկրորդ նախագահութեան շրջանին** (1952-1955), Պուենոս Այրէսի մէջ պետական հակակշռի ենթակայ էին Արսլանեան եւ Սահակեան վարժարանները։ Պէտքով հրատարակուած անստորագիր տեղեկագրութիւն մը կ'աւելցնէր։ «Հակալշուած վարժարաններու, ինչպէս օտար բոլոր կրթական հաստատութեանց, արգիլուած է մայրենի լեզուի լոյս տեսած դասագիրքերու գործածութիւնը։ Կը պահանջուի գործածել սպաներէնէ թարգմանուած գրքեր։ Արգիլուած է նմանապէս ազգային պատմութեան եւ Հայաստանի աշխարհագրութեան դասերուն ուսուցումը։ Արժանթինեան պաշտօնական տօներուն, տնօրէնութեանց կողմէ աշակերտներուն պարտադրաբար խօսուելիք բոլոր ճաներուն բնագիրները, 48 ժամ առաջ պէտք է ներկայացնուին կրթական] նախարարութեան օտար վարժարաններու համապատասխան սպասարկութեան»<sup>98</sup>։

Այս մասին ցարդ չենք կրցած այլ մանրամասնութիւններ գտնել, ներառեալ՝ յիշեալ թարգմանութիւնները։ Հրէական վարժարանները, օրինակ, գաղափարական այսպիսի սեղմումներու ենթարկուած չեն, դատելով տրամադրելի գրականութենէն։

Ցույիս 1952ին, իւա Փերոնի մահուան նախօրեակին, օրէնքով կը վաւերացուէր անոր Գեանքիս Գոյապատճառը ինքնակենսագրական հատորին գործածութիւնը որպէս ընթերցանութեան նիւթ բոլոր հանրային նախակրթարաններուն մէջ, իսկ միակ դասագիրք՝ Ե. եւ Զ. դասարաններու պարագային»<sup>99</sup>։ Լստ երեւոյթին, այս գիրքը հայերէնի թարգմանուած է Գորտոպայի քաղաքապետութեան մամլոյ քարտուղար (1951-1955) Գէորգ Արծիւեանի կողմէ<sup>100</sup>, ինչ որ թերեւս նպատակ ունենար զայն շրջանառութեան մէջ դնել համայնքի դպրոցներուն մէջ։

Ամէն պարագայի, Վարդան Գէորգեան իր դասագիրքերու շարքը ամբողջացուց 1950ին, միաժամանակ լոյս ընծայելով նոր Մաղկաքաղի

նախակրթարանի առաջին երեք տարիներուն համար նախատեսուած հատորները, որոնցմէ առաջինին «Երկու Խօսք Ներկայ Ձեռնարկին Առիթով»ին մէջ կ'ակնարկէր, թէ «տեղական եւ պետական պահանջի մը անունով, մեր միջավայրին մէջ նոր դասագիրքերու հրատարակութիւնը կը դառնայ աւելի քան հրամայական»<sup>101</sup>։ Իւրաքանչիւր դասագիրք կը կրկնէր նոյն կառոյցը՝ 4-5 դասեր տրամադրելով արժանթիւնեան ազգային դէմքերու կամ երեւոյթներու։ Հայոց պատմութեան հետ կապուած միակ դասը Մեսրոպ Մաշտոցի նուլիրուած կարճ գրութիւն մըն էր։ Կ'արժէ նշել, որ Բ. տարուան հատորին որոշ օրինակներ կը կրէին հետեւեալ կնիքը.-«“Nueva Antología”

de Vartan Kevorkian

Libro de Lectura de 2o. grado

de las Escuelas Armenias

Autorizado por el Ministerio de

Educación de la Nación

Resolución Ministerial del 10/11/52

Expediente 70283/50» («“Նոր Մաղկաքաղ”/[Հեղինակ]՝ Վարդան Գէորգեան/Հայկական դպրոցներու Բ. դասարանի ընթերցանութեան դասագիրք/Վաւերացուած՝ Արժանթիւնի կրթութեան նախարարութեան կողմէ/Նախարարական որոշումը նոյ. 10, 1952ի/Թղթածրար 70283/50»)<sup>102</sup>

1953ին նոր ժամանած ու դպրոցներու կրթական տեսուչ նշանակուած Յարութիւն Վրդ. Մուշեանը լոյս կ'ընծայէր նոր դասագիրք մը՝ Մայր Լեզուս, այրէնարանի սկզբունքով, որ երկու անգամ վերատպուած է այնուհետեւ (1955 եւ 1962)։

## ԱՄԲՈՂՋՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԱՆՑՈՒՄԸ

1955ի զինուորական յեղաշրջումը նոյն տարին չեղեալ համարեց Փերոնի կառավարութեան միջոցառումները բոլոր մարզերուն մէջ ու այսպէսով հայկական վարժարանները ազատ մնացին իրենց կրթական առաքելութիւնը շարունակելու համար։

Իրավիճակը շատ փայլուն չէր։ 1946ի Պուենոս Այրէսի 693 աշակերտներուն դիմաց, 1952ին նոր անկում մը կը հաստատուէր։ Քաղելով արժանթիւնահայ մամուլէն, Հայրենիք ամսագրի քրոնիկագիր մը կը գրէր-

«Արժանթիւնի 30.000-նց հայ գաղութէն, օրինակ, միայն 4-500 հայ տղաք կը հետեւին հայկ. դասընթացքներու. այս այնքան փոքր թիւն ալ լիի նախակրթութիւն չէ՝ որ կը ստանայ։ Մանուլը

կը խոստովանի, թէ հասած ենք վիհիմ առջեւ, մինչդեռ ո՛չ նիւթը կը պակսի, ոչ ալ կարողութեան տէր անձեր: Ազգային եւ հոգեւոր իշխանութեանց անձարակութիւնը կամ անփութութիւնը - համազօր մեղքեր - առաջ կը բերեն այս տիխուր կացութիւնը: Այս գաղութին մէջ եւս, աշխոյժ եւ միակամ գործունեութիւն անհրաժեշտ է, կացութեան լրջութեան համապատասխան: Վիհիմ առջեւ արթննալ՝ ինաստութեան վերջին, փրկարար շարժումն է: Եթէ կ'ուզենք ապրիլ»<sup>103</sup>:

**Փերոնի առաջին կառավարութեան ժամանակ վաւերացուած մասնաւոր կրթութեան օրէնքը (1947) ոչ-հանրային դպրոցներու ուսուցիչներուն իրավիճակը կանոնաւորեց: Ըստ այդ օրէնքին, մասնաւոր դպրոցները երեք խումբերու կը բաժնուէին՝ ա) պաշտօնական ծրագրին հետեւող, բ) ազատ (ոչ-վերահսկուած) եւ գ) ընդհանուր նիւթերու դաստիարակութեան: Պաշտօնական ծրագրին հետեւող դպրոցները, որոնք պարտէին բնականաբար ընդունիլ պետութեան վերահսկողութիւնը, այդ ծրագիրը աւանդող ուսուցչակազմին աշխատավարձը որպէս պետական յատկացում կը ստանային (յետագային այդ գումարը աշխատավարձին 80 առ հարիւրը դարձաւ): Այս օրէնքին չորրհիւ, 1950-1975ին ոչ-հանրային դպրոցները լայնածաւալ տարածում մը ստացան երկրին մէջ, որուն հիմամբ տեղի պիտի ունենար նաեւ հայկական դպրոցական ցանցին վերափոխումը: Օրէնքը ամրագրուեցաւ 1964ի հրովարտակով մը, որ դպրոցները կը նկատէր պաշտօնապէս արձանագրելի քաղաքացիական ընկերութիւններ՝ պետական յատկացումի ենթակայ:**

Վերափոխումին մէջ ուահվիրայական դեր կատարեց Վենետիկի Միսիթարեան միարան Հ. Ստեփան վրդ. Ֆերահեանը, որ Պուենոս Այրէս ժամանած էր 1949ին եւ, խումբ մը բարեկեցիկ հայերու (որոնց շարքին՝ Միսիթարեան սաներու) համախոհութեամբ ու աջակցութեամբ, 1956ին յաջողեցաւ իրագործել ամբողջօրեայ վարժարան մը բանալու իր ծրագիրը՝ ամէնօրեայ դպրոցներուն նախնական պայմանները եւ պետական կրթութեան նկատմամբ տիրող բացը կամրջելու համար: Քաղաքի հիւսիսային Պելկրանո թաղամասին մէջ կառուցուած Միսիթարեան Վարժարանը - որուն առաջին հունձքին նախակրթարանի բոլորումով բացուեցաւ նաեւ երկրորդական բաժինը - կրթական ցանցի վերանորոգումի ազդանշանը դարձաւ<sup>104</sup>: Շահեկան է նշել, որ դպրոցը սկիզբը միայն մանչեր կ'ընդունէր, իսկ յետոյ, ծնողներու պնդումով, երկսեռ դարձաւ:

Նոյնքան շահեկան է նշել, որ դպրոցը կառուցուած է աւանդականօրէն ոչ-հայահոծ, սակայն բարեկեցիկ թաղամասի մը մէջ:

**Այստեղ նկատի պէտք է ունենալ երկու երեւոյթներ.-**

ա) Կրթական բարեփոխումի այս շարժումին հիմնական գործօնը եղաւ 1946-1955ին դէպի Արժանթին արձանագրուած գաղթալիքը՝ Պարքաններէն, Ֆրանսայէն, Միջին Արեւելքէն ու Պոլիսէն: 1922-1930ականներու գաղթալիքին թուական տարողութիւնը չունենալով հանդերձ, այս նոր գաղթալիքը հարաւային աշխարհի այդ ափերը կը տանէր հիմնականին հայեցի դաստիարակութիւն ստացած, տնտեսապէս աւելի բարգաւած պայմաններու մէջ գաղթող եւ ազգային գիտակցութեան աւելի բարձր մակարդակի վրայ գտնուող զանգուած մը: Այդ զանգուածը<sup>105</sup>, իր իսկ ներկայութեամբ արդէն բաւարար էր համայնքին ազգային կեանքին նոր չունչին հաղորդելու: Այդ չունչին էական յատկանիշերէն մէկը պիտի ըլլար սատար կանգնի դպրոցներուն գոյութեան: Հինչն հաստատուած հայերը իրենց կարգին կը բերէին իրենց տնտեսապէս արդէն ամուր վիճակին ներդրումը եւ երկրին պայմաններուն ու օրէնսդրութեան ծանօթութիւնը:

բ) 1956-1975ին ամբողջօրեայ դպրոցներու ցանցին վերջնական ձեւաւորումը՝ ներկայիս գործող ութը նախակրթարաններուն գոյառումով (որոնց վրայ այս ժամանակաշրջանին ու անկէ ետք աւելցան վեց երկրորդականներ), տեղի ունեցաւ Արժանթինի տնտեսական անկայունութեան եւ քաղաքական վերիվայրումներու հոլովոյթին մէջ: Թէեւ այս հոլովոյթը ուղղակի արգելք չհանդիսացաւ հայկական դպրոցներուն յառաջընթացին, սակայն ան իր զգալի դրոշմը պիտի ձգէր աշխատանքներու թափին վրայ: Բաւական է նշել, որ 19 տարուան միջոցին երկիրը երկու պետական հարուածներու (1962 եւ 1966) եւ քանի մը զինուորական կառավարութիւններու թատերաբեմը եղաւ (1955-1958, 1962-1963, 1966-1970, 1970-1971, 1971-1973), տնտեսական ճգնաժամի եւ վերելքի իրերայաջորդ փուլերու կողքին, որոնք յետագային շարունակուեցան:

Բարեփոխումի շարժումը ունեցաւ նաեւ իր ընդդիմադիրները, ըստ երեւոյթին՝ բաւական նշանակալից թիւով: Անոնց զրոյթները խտացած կ'երեւին Արմենիայի 1956ի մէկ խմբագրականին մէջ (Արսլանեան վարժարանի տնօրէն Գէորգեանի հեղինակութեամբ), որ կը փաստարկէր, ի միջի այլոց, որ պետական ծրագրին որդեգրումը յառաջ պիտի բերէր աւելի խիստ պետական հակակշիռ մը եւ սպաներէն դասանիւթերու ուսուցիչներ պահելու նիւթական անհրաժեշտութիւնը (ինչպէս վերը ըսինք, ուսուցիչներուն աշխատավարձը կը վճարուէր պետութեան կող-

**մէ):** Կը հերքուէր նաեւ հայ աշակերտներու քանակական աճին կարելի-ութիւնը, բերելով Սան Փաւլոյի (8.000 հայերու դիմաց՝ 250-300 աշա-կերտ) եւ Մոնթէվիտէոյի (6.000ի դիմաց՝ 200) ամբողջօրեայ վարժարան-ներուն օրինակները: Մտահոգութիւններ կային նաեւ հայերէնի նկատ-մամբ (պահերու զեղչ՝ պաշտօնական ծրագիրը գործադրելու համար), ինչպէս նաեւ՝ ոչ-հայ աշակերտներու հնարաւոր ներկայութեան եւ ո-րակեալ ուժերու պակասի մասին: Որոշ նկատողութիւններ արժանի էին ուշադրութեան, սակայն առաջարկուած միակ դարմանը՝ հայկական կէսօրեայ դպրոցներուն բարելաւումը (ուսուցչական կազմի, կրթական ծրագրի եւ շինարարական կառույցներու տեսակէտէն), անշուշտ չէր երաշխաւորեր անոնց յետագայ գոյութիւնը<sup>107</sup>:

Ուշագրաւ է, որ միեւնոյն ժամանակ հրէական համայնքն ալ, տաս-նեակ տարիներ տեւած բանավէճերէ ետք, կ'իրագործէր իր առաջին եր-կու ամբողջօրեայ դպրոցներուն վաւերացումը՝ 1953ին եւ 1955ին (մինչ 1940ին այդ համայնքին դպրոցական տարիքի երեխաները ընդհանուրին 14 առ հարիւրը կը կազմէին, այդ թիւը 1955ին 34 առ հարիւր դարձած էր): Մինչ մէկ կողմէ այս անցումին մէջ դեր ունեցած էր դասերու ծան-րաբեռնումը չէզոքացնելը եւ միջին դասակարգին սովորութիւնը՝ հրէ-ական կրթութեան համար չվճարելու, հոս ալ վերապահութիւններ ար-ձանագրուած էին, որոնց չարքին՝ ծախսերու մեծ չափը, մանուկները հրէական դպրոցներու մէջ սահմանափակելէ խուսափումը, հանրային դպրոցներուն մակարդակն ու համբաւը, ինչպէս նաեւ հրէական դպրոցներուն սաներու երկրորդական կամ համալսարանական կրթու-թեան չկարենալ հետեւելու վախը: Սակայն, հակառակ այս վախերուն, որոնք մեծ մասով չարդարացան, 1960ականներուն վերջերը հրէական դպրոցներու համակարգը լիովին ամբողջօրեայ դարձած էր, այսինքն՝ կէսօրեայ դպրոց մնացած չէր<sup>108</sup>:

Քարենորոգչական հոլովոյթին հետեւելով, 1957ին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութեան ատենապետ Արմէն Պեր-կամալի երկրորդական մը ստեղծելու կոչուած հիմնադրամ կը հաստա-տէր<sup>109</sup>: 1962ին Արսլանեան կեղր. Վարժարանը ամբողջօրեայի վերած-ուեցաւ եւ 1965ին երկրորդական բաժին մը հաստատուեցաւ: 1963ին ՀԲԸՄի Պուենոս Այրէսի մասնաճիւղը, որուն կեղրոնը կը գտնուէր Արսլանեան կեղր. Վարժարանի դիմացը, «Փիեց իր ունեցած հին շենքը, եւ հիմնարկեֆի օրն իսկ, իր ծրաջան Աստենապետի բերնով [Հայկ է-միրեան - Վ.Մ.] յայտարարեց, թէ նոր բարձրանալիք շենքը պիտի կա-ռուցուի մասնայրաբար երկրորդական վարժարանի պահանջած

սկզբունքներուն վրայ եւ աւարտելէն վերջ, պիտի դրուի տրամադրու-թեանը տակ Հայաստաննեայց] Ա[ռաքելական] Ե[կեղեցւոյ] Հոգա-րարձութեան Պատուարժան Կեղր. Վարչութեան, որպէսզի զայն գոր-ծածէ որպէս Արալանեան Երկրորդական բաժնին Վարժարան»<sup>110</sup>: Երկրորդական բաժինը ՀԲԸՄի կողմէ ձրիարար տրամադրուած նոր շէնքը փոխադրուեցաւ 1966ին, մինչ Հոգարարձութիւնը լուսաբանական հաղորդագրութեամբ յոյս կը յայտնէր, «որ շնորհի հայ կրթասէր հա-սարակութեան նիրական օգնութեան մօտիկ ապագային Արալանեան Վարժարանը կարելիութիւն պիտի ունենայ շինելու նաեւ Երկրորդա-կան վարժարան մը, եւ մէկ յարկի տակ ամփոփելու ամբողջ աշակեր-տութիւնը եւ իր ուսումնական գործունեութիւնը»<sup>111</sup>: 1967ին «Արսլան-եան»ը իր անունը փոխեց ու դարձաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ կրթական Հաստատութիւն: 1965ին աշակերտներու թիւը 368 էր, իսկ 1967ին՝ 459<sup>112</sup>:

Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութեան 1968ի ընտրու-թիւնները կոչուած էին նոր իրավիճակ մը ստեղծելու: 1951-1968ին համե-րաշխական կազմով գործած վարչութիւնը փոխարինուած էր բուռն ընտրարշաւէ ետք յաղթական հանդիսացած ՀՅԴաշնակցութեան ցան-կով: Այս իրողութիւնը խախտեց մինչ այդ գոյութիւն ունեցող համա-գործակցական մթնոլորտը: Անոր հետեւանքներէն մէկը եղաւ այն, որ նոր վարչութիւնը ձեռնարկեց երկրորդական վարժարան շինելու Հոգա-րարձութեան վաղեմի մտադրութեան իրագործումին եւ 1970ի ուսում-նական տարին սկսաւ իր սեփական յարկին տակ՝ լքելով ՀԲԸՄի դպրո-ցաշէնքը:

Տարիներով պարապ մնացած եռայարկ դպրոցաշէնքը հիմք դար-ձաւ, որ 1973ին Ռամէկավար Ազատական Կուսակցութեան Հարաւայն Ամերիկայի շրջանակը իր գործունէութեան օրակարգի նիւթ դարձնէր «Բարեգործականի միջոցաւ ամենօրեայ դպրոց մը բանալու հարցը», ինչպէս վկայած է ՀԲԸՄի օրուան վարիչ քարտուղար Խաչիկ Ճանոյեա-նը: Նիւթական ու կազմակերպական մտահոգութիւններով ընդդիմա-ցող շրջանակին առարկութիւնները յաղթահարելէ ու կազմ կերպական անհրաժեշտ աշխատանքներէ ետք, Մարտ 1975ին իր գուները բացաւ ՀԲԸՄի Մարի Մանուկեան կրթական Հաստատութիւնը՝ երկրորդական բաժնով, որուն յետագային կցուեցան մանկապարտէզի եւ նախակրթա-րանի բաժինները: Այսպէսով, Պուենոս Այրէսի համայնքը ունեցաւ եր-կու՝ նոյն փողոցին վրայ ու դէմ դիմաց գտնուող հայկական ամբողջօր-եայ վարժարանները<sup>113</sup>:

Վերադառնալով 1960ականներու գործունէութեան, Կրթական Յանձնախումբին նախաձեռնութեամբ (որ 1968ին ետք իր գործունէութիւնը պիտի սահմանափակէր Ս. Գրիգոր Լուսաւորիչ Կրթ. Հաստատութեամբ), թաղային դպրոցներուն մէկ մասը փակուցաւ, աշակերտութիւնը աւելի արդիական պայմաններու տակ մէկ դպրոցի մէջ խմբուցաւ՝ անհրաժեշտ բարենորոգումներէ ետք, ինչ որ կը նպաստէր նիւթական ու դաստիարակչական արդիւնաւէտութեան: Այսպէսով, զոյզ՝ հայկական եւ տեղական դպրոց երթալու հարցը կը լուծուէր, հայեցի դաստիարակութիւն ստացողներու թիւը կ'աւելնար ու նաեւ հայապահնումի աւելի ազդեցիկ քարոզչութիւն մը կընար կիրարկուիլ: Այս լուծումին կը հետեւէր նաեւ յաջորդ հանգրուանը՝ դպրոցները երկրորդական դարձնելի:

Այսպէս է, որ 1962ին ամբողջօրեայ դարձաւ Վիժա Սոլտաթիի Մերրոպեան Վարժարանը՝ որդեգրելով «Պաղչճեան» անունը, ի պատիւ բարերար Սահակ Պաղչճեանին: 1963ին անոր քայլերուն կը հետեւէին Ֆլորէսի Արծրունի Վարժարանը (երկրորդական բաժին՝ 1999ին) եւ Արմենիա Մշակ. Ընկերակցութեան Վալենթին Ալսինայի Խրիմեան Վարժարանը, որ այնուհետեւ կը կոչուէր Խրիմեան Կրթական Հիմնարկութիւն (1995ին իր նախկին անունին վերադարձած է) եւ 1965ին կ'օժտուէր երկրորդական բաժնով (1968ին ընդամէնը 312 աշակերտ ունէր): Այս փոփոխութիւններուն հետեւանքով, իրերայաջորդ կերպով կը փակուէին Վալենթին Ալսինայի Մամիկոնեան (1963) ու Խաչիկեան (1967) եւ Ֆլորենթայի Ռաֆֆի (1967) վարժարանները: Առաջին երկուքը կը գտնուէին Խրիմեանի աշխարհագրական ոլորտին մէջ, իսկ վերջինը՝ Արծրունիի:

Ֆլորիտայի Ազգային Վարժարանի փակումէն ետք (1951), հիւսիսային արուարձանին մէջ 1954ին անոր յաջորդեց Գույցումճեան Վարժարանը (քարերարուէի Մարինա Գույցումճեանի անունով), որ 1968ին հիմք եղաւ Վիսենթէ Լոփէսի ազգային վարժարանին, նախակրթարարանի մակարդակով (1968ին արդէն ունէր չորս դասարան եւ 80 աշակերտ):<sup>115</sup> 1987ին հիմնուցաւ անոր կից Դերձակեան Երկրորդական Վարժարանը: Կարեւոր է նշել, որ ազգային վարժարանին կից, 1988ին նոյնպէս շինուած էր Ս. Գէորգ եկեղեցին:

Կրթական վերանորոգումի ալիքը հասաւ մինչեւ Գորտոպա, ուր 1966ին ազգային վարժարանը ամբողջօրեայ դարձաւ: Հայկական բաժինը «Սահակ-Մեսրոպ» կոչուցաւ, իսկ տեղականը՝ «Մանուէլ Պելկրան»:

(արժանթինցի ազգային հերոսի մը անունով), որուն երկրողականի բաժին մը աւելցաւ 1989ին:

Առանձին լիշտակութեան արժանի է ուրիշ երեւոյթ մը, որ արձանագրուեցաւ Պուենոս Այրէսի մէջ: Հստ Պողոս Արզումանեանի 1960ի վկայութեան, «մեզի ի պատիւ «Ապրիլեան Հաստատութեան» կազմակերպած մէկ հաւաքոյթին, չորս հարիր իրավիճակներու, Բարգէն Սրբազնին ու Հայ Կեդրոնին ներկայութեան, ազգային իշխանութեան խոստացանք 350 հազար ամերիկան տղար, որուն 150 հազարվ պիտի բարձրացնէինք արդիական հայկական դպրոց մը, մնացեալ 200 հազար տղարի եկամուտով ապահովելով հայ վարժարաններուն ընթացիկ ծախսերն ու յարատեւութիւնը: Մեր կողմէ մէկ պայման կար.- կազմել ազգային ծշմարիտ միութիւն մը: Բայց դժբախտաբար, մեր փափաքը չիրագործուեցաւ, սակայն ծրագիրս տակաւին կը մնայ»<sup>116</sup>:

Այս ծրագիրը չիրականացաւ ի վերջոյ, ինչ-ինչ պատճառներով, եւ գաղափարը այլապէս հանրօգուտ ու Սփիւրքի մէջ իր նախադէպը չունեցող ուղղութիւն մը որդեգրեց: 1962ին Արզումանեան եւ իր քոյլը՝ Սիրանոյշ, հանրապետութեան նախագահ Արթուրօ Ֆրոնտիսիին դիմեցին՝ Պուենոս Այրէսի մէջ պետութեան դպրոց մը նուիրելու առաջարկով, որպէս երախտագիտութեան տուրք՝ կէս դար առաջ զիրենք հիւրընկալող երկրին: Թէի ծրագիրը ընդունուեցաւ, սակայն նոյն տարին տեղի ունեցած զինուորական յեղաշրջումն ու Ֆրոնտիսիի տապալումը, գումարուած՝ տնտեսական վերիվայրումներուն, պատճառ դարձան, որ մոռացութեան մատնուէր ան: 1965ին Արզումանեան կրկին ներկայացուց զայն նախագահ Արթուրօ Իլիային, որ անմիջապէս ընդառաջեց: «Արմենիո-Արխենթինա» դպրոցին հիմնարկէքը տեղի ունեցաւ 1966ին, իսկ բացումը՝ 1968ին<sup>117</sup>: Բարերարներուն բաղձանքով, որոնք այնուհետեւ շարունակած են հովանաւորութիւնը (1983ին ետք՝ «Պողոս եւ Սիրանոյշ Արզումանեան» Հիմնարկութեան միջոցով), այս հանրային դպրոցը ամէն տարի ոգեկոչած է Հայաստանի առաջին հանրապետութեան անկախութիւնը, ունեցած է արժանթինեան եւ հայկական դրօշակիրներ, եւ տարիներու ընթացքին կատարուած են հայութիւնն ու Հայաստանը ճանչցնելու ուղղուած ձեռնարկներ:

1965ի վերջերը Հայց Առաքելական Եկեղեցւոյ Հոգաբարձութեան պաշտօնաթերթ Հայ Կեդրոնը գոհունակութեամբ կ'արձանագրէր..

«(...) Անուրանայի է, վերջերս Յունաստանէն, Ռումանիայէն եւ Պոլիստն դէպի Պ. Այրէս զաղբող հայրենակիցներու բերած շատ կարեւոր

ազդեցութիւնը: Այդ նոր եկուորսները, եքէ օգտուեցան զաղութի հին սերունդին առեւտրական ասպարեզի մէջ ծերք բերած անհուն փորձառութիւններէն եւ ունեցան անոնց աջակցութիւնը (ցուցմունքի տեսակետով), անոր փոխարէն, սակայն, ներշնչեցին ազգային գետնի վրայ նորանոր նուաճումներ կատարելու խանդր:

(...) Վարժարաններ կեղրոնացնելու եւ անոնց խուալ ձեւ մը տալու փափաքը ատենէ մը ի վեր, ոչ միայն մեծ քափով յառաջ կ'երթայ, այլ եւ տեղական դպրոցներու մրցակից դառնալու աստիճան կը յառաջդիմէ, շնորհի ամբողջօրեայի վերածուած այն կրթական յարկերուն, որոնք երիտասարդ ու խոստմնալից վարչականներու հոգածու գորգուրանքին տակ կը խոստանան նոյն իսկ գերազանցել, ուղղակի պետութեան ասանցականութիւնը դպրոցները»<sup>118</sup>:

**Առանց մտնելու ամբողջօրեայ վարժարաններու 1956-1989 տարիներու գործունէութեան արժեւորումին մէջ, որ առանձին հետազոտութեան նիւթ է, պիտի գոհանանք մէջ զբերելով Պուենոս Այրէսի մէջ մանկավարժական երկարամեայ վաստակ ունեցող մշակի մը՝ Պետրոս Հածեանի հետեւեալ վկայութիւնը, զայն քաղելով 2005ի Օգոստոսին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ գումարուած սփիւռքեան դպրոցներու համաժողովին ներկայացուցած իր տեղեկագրէն..-**

«Դպրոցական շէնքի ու գործունէութեան իմաստով, կրթական արդինքներով, հայեցի դաստիարակութեան տեսակետէն, իրերայաջորդ սերունդներու կազմակրթման համար եւ հայապահպանումի իրեւ կրուան՝ վերեւի (արժանիթինահայ - Վ.Մ.) դպրոցները, անցեալ երեսնամեակին, ունեցան առաջնակարգ եւ փայլուն դերակատարութիւն մը, հանդիսանալով հարաւամերիկեան հայ զաղութներու ազգային-հանրային կեանքին կեղրոնական ձգողութիւնը»<sup>119</sup>:

\* \* \*

**1956ին հիմնուած ամբողջօրեայ դպրոցներու ցանցը իր գոյութիւնը կը պահէ մինչեւ այսօր: Զարգացումի հոլովոյթին վերջակէտը կարեի է սեպել 1989ին սկսած տնտեսական զօրաւոր ճգնաժամը, որուն դարմանումին կոչուած ու 1990ականներուն կիրարկուած նոր ազատական քաղաքականութիւնը արժանիթինահան միջին դասակարգին (ներառեալ՝ հայ համայնքին ջախջախիչ մեծամասնութեան) նիւթական բարեկեցութեան զգալի հարուած մը հասցուց: Այս իրադարձութեան հետեւանքներէն մէկը եղած է Պուենոս Այրէսի հայկական դպրոցներուն աշակերտութեան թիւին նուազումը եւ ոչ-հայ աշակերտներու զանգուածային ընդունու-**

**մը՝ պետական յատկացումը չկորսնցնելու եւ պիտմէն հաւասարակշռելու նպատակով (նոյն երեւոյթը նկատելի է Փորտոպայի դպրոցին պարագային): Ուրիշ գործոններու շարքին պէտք է յիշատակել համայնքին տեղաշարժերը, ոչ-հայկական դպրոցներուն (յատկապէս՝ անդիլիական թեքումով) յարածուն վարկը, հայերէն լեզուի ինքնութենական գործոնի դերին աստիճանական անգիտացումը, դպրոցներու կողմէ հայերէնի պահերու նուազումը, եւն.:**

**Ներկայ իրավիճակին բազմակողմանի վերլուծումը դեռ վաղահաս նկատելով, ընթերցողին խորհրդածութեան կը յանձնենք, որպէս եզրափակում, կցեալ համեմատական աղիւսակը, որ կը պարզէ Պուենոս Այրէսի դպրոցներուն աշակերտութեան թուական ներկայ պատկերը (փակագիծի մէջ՝ օտար աշակերտներու թիւը):**

ԴՊՐՈՑ	1974 <sup>120</sup>	1989 <sup>121</sup>	1997 <sup>122</sup>	2003 <sup>123</sup>	2004 <sup>124</sup>
<b>Ս. Գրիգոր Լուսաւորիչ</b>	<b>494</b>	<b>587 (0)</b>	<b>506 (0)</b>	<b>317 (0)</b>	<b>381 (0)</b>
<b>ՀԲՀՄ Մարի Մանուկեան</b>	<b>17</b>	<b>450 (0)</b>	<b>292 (2)</b>	<b>325 (21)</b>	<b>348 (14)</b>
<b>Միսիթարեան</b>	<b>350</b>	<b>300 (0)</b>	<b>320 (64)</b>	<b>234 (106)</b>	<b>244 (80)</b>
<b>Խրիմեան</b>	<b>670</b>	<b>370 (0)</b>	<b>312 (40)</b>	<b>230 (120)</b>	<b>262 (118)</b>
<b>Վ. Լոփէսի Ազգ. Վարժարան</b>	<b>127</b>	<b>230 (0)</b>	<b>189 (11)</b>	<b>201 (89)</b>	<b>262 (120)</b>
<b>Արծրունի Ազգ. Վարժարան</b>	<b>180</b>	<b>200 (90)</b>	<b>200 (100)</b>	<b>306 (212)</b>	<b>280 (160)</b>
<b>Պաղէճեան Ազգ. Վարժարան</b>	<b>200</b>	<b>250 (185)</b>	<b>234 (156)</b>	<b>230 (138)</b>	<b>250 (150)</b>
<b>ՊՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍԻ ԳՈՒՄԱՐ</b>	<b>2.038</b>	<b>2.387 (275)</b>	<b>2.047 (373)</b>	<b>1.843 (686)</b>	<b>2.027(642)</b>
<b>Գորտուպա</b>	-----	-----	-----	<b>380 (240)</b>	<b>540 (474)</b>
<b>ԱՐԺԱՆԹԻՆԻ ՀՆԴՀ. ԳՈՒՄԱՐ</b>	<b>2.038</b>	<b>2.387 (275)</b>	<b>2.047 (373)</b>	<b>2.203 (926)</b>	<b>2.567 (1.116)</b>

### ԱՄՓՈՓՈՒՄ

**Արժանթինահայ համայնքին դպրոցական ցանկը երկու հիմնական հանգրուաններ ունեցած է. 1926-1956՝ «ամէնօրեայ» վարժարաններու, եւ 1956էն ետք՝ «ամբողջօրեայ» վարժարաններու շրջանը: Առաջին շրջանը յատկանշուած է նախնական պայմաններու մէջ գործած դպրոցնե-**

ըրգ, թէ՛ կառուցային, թէ՛ ուսուցչական եւ թէ՛ կրթական մակարդակի տեսակէտէն: Հազուադէպ պարագաներու, այս դպրոցները ունեցած են մինչեւ Զ. դասարան ընդգրկող ծրագիրներ, յաճախ՝ միայն մինչեւ Գ. կամ Դ. դասարաններ: Անոնց ծրագիրները միայն հայկական նիւթերու շուրջ կը կեղրոնանային, իսկ պետական հակաշուի ենթարկուածներուն պարագային՝ նաեւ արժանինեան քաղաքացիական նիւթեր կ'աւանդէին:

Երկրորդ շրջանին, ամէնօրեայ վարժարաններէն մէկ քանին դարձած են ամբողջօրեայ (Վ. Գրիգոր Լուսաւորիչ Կրթ. Հաստատութիւն, Խրիմեան Կրթ. Հիմնարկութիւն, Արծրունի Ազգ. Վարժարան, Պաղէճեան Ազգ. Վարժարան, Գորտոպայի Ազգ. Վարժարան), համախմբելով նաեւ խնայողութեան նպատակով փակուած այլ ամէնօրեայ վարժարաններու աշակերտութիւնը: Ուրիշ ամբողջօրեայ վարժարաններ նախկին ամէնօրեաներու տեղը հիմնուած են (Վիսենթէ Լոփէսի Ազգ. Վարժարան), եւ վերջապէս բոլորովին նոր ամբողջօրեայ վարժարաններ հիմնուած են՝ առանց որեւէ նախընթացի (Միսիթարեան Վարժարան, Մարի Մանուկեան Կրթ. Հաստատութիւն): Անոնք ընդգրկած են թէ՛ հայկական եւ թէ՛ արժանինեան պետական ծրագիրը, իրենց աշակերտութեան տալով հայցի դաստիարակութիւն եւ նախապատրաստելով բարձրագոյն ուսումը շարունակելու համար:

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Խ. Ն., «Հայ Սփիւռք», Հայենիք Ամսագիր, Սեպտեմբեր 1948, էջ 107:

<sup>2</sup> Brisa Varela, *La Migración Armenia en Argentina: la Ruptura del Mito del Retorno* (Հայ գաղթականութիւնը Արժանինի մէջ. վերադարձի առասպելին քանդումը), Buenos Aires, Editorial Dunken, 2002, էջ 141:

<sup>3</sup> Պետրոս Հաճեան, «Ի՞նչ եւ ինչպէս կը Մտածեն Մեր Ուսանողները», Արմենիա, 14 Մայիս 1988, էջ 2 եւ 4, 19 Մայիս 1988, էջ 2-3:

<sup>4</sup> Վարդան Մատթէոսեան, Հարաւաշին եռողմն Աշխարհի. Հայերը Հատին Ամերիկայի մէջ Մկրտչէն մինչեւ 1960, Անթիլիսա, Տպարան Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, 2005, էջ 322-323:

<sup>5</sup> Պետրոս Հաճեան, «Ի՞նչ եւ ինչպէս կը Մտածեն Մեր Ուսանողները», Արմենիա, 19 Մայիս 1988, էջ 2-3:

<sup>6</sup> Պետրոս Հաճեան, «Արժանինաւայ Աշակերտներու Լեզուի եւ ինքնութեան Պարագան», Թառաջ. 8 Հոկտեմբեր 1996, էջ 2 :

<sup>7</sup> Հայց. Առաքելական Եկեղեցւոյ կից կիրակնօրեայ դպրոցներու երեւոյթը չէ արժատացած արժանինաւայ համայնքին մէջ: Հաւանաբար փորձեր եղած են, սակայն անոնց մասին ակնարկութեան չենք հանդիպած գրաւոր աղբիւրներուն մէջ: Ներկայիս միայն

Գորտոպայի Ս. Գէորգ Եկեղեցւոյ կից գոյութիւն ունի կիրակնօրեայ դպրոց մը (սպաներէն լեզուով), որ հիմնաւած է 1982ին:

<sup>8</sup> «Հայերը Արժանինի Մէջ», «Համագոյացիների Տարեցոյց, Պէլութ, 1953, էջ 250:

<sup>9</sup> Manuel Zuloaga, *Nuestra Raza y los Problemas de la Posguerra en la Argentina* (Մեր ցեղը եւ յետպատերազմեան խնդիրները Արժանինի մէջ), Buenos Aires, La Facultad, 1943, էջ 141: «Թուրք» հասկացութիւնը, ըստ արժանինեան դիւանակարութեան մէջ տիրող ազգութեան ու ծննդավայրի շփոթին, կը ներառնէր Օսմանեան Կայսրութեան կամ անոր իրաւայաջորդ Թուրքոյ Հանրապետութեան մէջ ծնած ամէն ոք, անկախարար իր ազգային պատկանելիութենէն (Հայ, Հրեայ, սուրբայ-լիրանացի, եւն.):

<sup>10</sup> Cuarto Censo General 1936. Población 22-X-36 (Չորրորդ ընդհանուր մարդահամար 1936, բնակչութիւն 22-X-36), vol. II, Buenos Aires, 1939, էջ 316-318: «Թուրք»երուն պարագային, գրադէտներու նուազ թիւը կրնայ տեսականօրէն վերագրուիլ արաբներու աւելի բարձր անգրագիտութեան:

<sup>11</sup> Francis Korn, Buenos Aires: los Huéspedes del '20 (Պուենոս Ալտէս. 20ականներու հիւրերը), Buenos Aires, Grupo Editor Latinoamericano, 1989, էջ 20:

<sup>12</sup> Արմանագրութեան Տոմար Հայ Գաղութային Կեղրոնի (այսուհետեւ՝ ԱՏՀՀՊ), 27 Յունիս 1922:

<sup>13</sup> Կարապետ Քէջիսեան, «Նամակ Պուենոս Ալտէսն», Հայաստանի Գոշնակ, 3 Յունիս 1924, էջ 719, նաեւ՝ «Հայ Գաղթականութիւնը», Հայաստանի Գոշնակ, 29 Օգոստոս 1925, էջ 1110 (ընդգծումները մերն են - Վ.Մ.):

<sup>14</sup> Ս. Կ. Գագազ, «Արժանինի» Գ. Տարեդարձին Ալթիւ, Արժանինի, 20 Օգոստոս 1930, էջ 1:

<sup>15</sup> «Յայտարարութիւն», Արժանինի, 27 Դեկտեմբեր 1930, էջ 7, նաեւ՝ «Արժանին Թերթին Տարեդարձին Ալթիւ, Արժանինի, 20 Փետրուար 1932, էջ 7:

<sup>16</sup> Վարդան Գէորգեան, «Արժանինաւայ Վարժարաններու Կազմակերպութեան Հարցը», Արմենիա, 4 Նոյեմբեր 1938, էջ 2:

<sup>17</sup> ԱՏՀՀՊ, 7 Յունիս 1925:

<sup>18</sup> Վարդան Գէորգեան, «Տեղեկագիր Պ. Ալրէսի Հայ Վարժարաններու Միամեայ Կրթական Գործունէութեան», Արմենիա, 27 Փետրուար 1940, էջ 2:

<sup>19</sup> Ի[սրայէլ] Ա[րաբան], «Թէ Ի՞նչպէս Մնունդ Առաւ ՀԱՅ Հոգաբարձութիւնը», Հայ Կեղրոն, Ապրիլ 1942, էջ 56-57:

<sup>20</sup> ԱՏՀՀՊ, «Մրագիր Հայ Գաղութային Կեղրոնի»:

<sup>21</sup> ԱՏՀՀՊ, 3 Մայիս 1925:

<sup>22</sup> ԱՏՀՀՊ, 19 Օգոստոս 1926 եւ Տեղեկագիր Զ.րդ տարեշրջանի, Մայիս 1927-Մայիս 1928:

<sup>23</sup> Mary Estela Djordjalian de Minoian, «La Comunidad Armenia de Berisso y su Escuela» (Պերիսոյի հայմական համայնացը եւ իր դպրոցը), Vartan Matossian (ed.), *Los Armenios en América del Sur. Primeras Jornadas de Estudio Estudio* (Հայերը Հարաւային Ամերիկայի մէջ. առաջին գիտաժողով), Buenos Aires, 1992, էջ 48:

<sup>24</sup> 1930ի թղթակցութիւն մը դպրոցին վերագրած էր 18ամսեայ գոյութիւն, առանց թւական նշերու («Ծիրուցան Հայեր», Հայութենք, 28 Յունիս 1930, էջ 8):

<sup>25</sup> Հայաստանի Ազգային Արխիւներ (ՀԱԱ), ֆ. 178, ց. 1, գ. 503:

<sup>26</sup> ԱՏՀՀՊ, 19 Հոկտեմբեր 1928:

<sup>27</sup> Խորայէլ Արալան (1879-1952) ծնած է Կեսարիոյ Մունծուսուն գիւղը իր ուսումը ստացած է տեղւոյն Մծրինեան վարժարանին եւ ապա Կեսարիոյ Ս. Կարապետ գիշերթիկ

- <sup>27</sup> Դպրոցին մէջ՝ 1898-1904 տեսչական պաշտօններ վարած է Կեսարիոյ, Մարզուանի եւ Օրոտիւ դպրոցներու մէջ՝ 1904-1909ին Փարիզի մէջ ճարտարապետութիւն ուսանած է: Վկայուելէ ետք, 1909ին հաստատուած է Պուենոս Այրէս: Արժանթինահայ համանքին մէջ իր հանրային գործունէութիւնը սկսած է 1918ին: 1925-1934 վարած է Հայց: Առաջնական Եկեղեցւոյ Հոգարարձութեան ատենապետութիւնը եւ երկար տարիներ իշմբագրած է անոր Հայ Գեղրոն պաշտօնաթերթը: Կառուցած է Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարը, անոր կից «Հայ Կեղրոն» սրահը եւ «Արևանեան» Վարժարանը, որ իրեն ի պատիւ այդ անունը կրած է 1932-1967ին (այժմ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Կրթ. Հաստատութիւն): Իր ծածկանունը կը շարունակէ կրել «Արծրունի» Ազգ. Վարժարանը:
- <sup>28</sup> ԱՏՀՀԳ, Տեղեկագիր, Լ. Տարեշրջան [1929-1930]:
- <sup>29</sup> ԱՊԱԳ [Ազարիա Պապահէքեան], «Մայրենի Լեզուի Ուսուցումը Պուենոս Այրէսի Հայ Գաղութին մէջ», Նոր Համբէ, Մարտ 1965, էջ 41, նաեւ՝ «Տեղեկագիր Կրթ. Յանձնախումբի», Հայ Մամուլ, 14 Յունուար 1969, էջ 3:
- <sup>30</sup> Պոքա-Պառաքասի Հայ Երիտասարդաց Միութեան նախաձեռնութեամբ, 1947-1950ին Պառաքասի մէջ կը գործէր «Հայ Լեզուական Դպրոց» մը (Արժանագրութեան Տոմար Հայաստանաց Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութեան (այսուհետեւ՝ ԱՏՀՀԳ, 21 Յունիս 1947 եւ 7 Դեկտեմբեր 1950), որուն ամէնօրեայ ըլլալը յայոնի էյ:
- <sup>31</sup> «Տարեկան Տեղեկագիր Կրթական Քննիչներու», Յունուար 1944, էջ 2-3 (Հայաստանաց Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութեան Արխիւներ (այսուհետեւ՝ ՀԱԵՀԱ), Correspondencia), նաեւ՝ ԱՏՀՀԳ, 6 Դեկտեմբեր 1950:
- <sup>32</sup> Daniel Antoyan, “Orígenes de la Comunidad Evangélica Armenia en Córdoba” (Գորտուպայի Հայ Աւետարանական համայնքին ակունքները), Segundas Jornadas Internacionales de Estudio de las Comunidades Armenias de America del Sur (Հարաւային Ամերիկայի Հայ Համայնքներու Ուսումնասիրութեան Երկրորդ Միջազգային Գիտաժողով), Córdoba, 27-29 de Septiembre de 1991, էջ 6 (անտիպ):
- <sup>33</sup> Խմբագրական, «ՀԱԵ Հոգարարձութեան Տասնեւհնգերորդ Տարեդարձն Առթիւ», Հայ Գեղրոն, Փետրուար 1938, էջ 5-6, նաեւ՝ Խմբագրական «Ուսումնական Խորհուրդը», Արմենիա, 24 Սեպտեմբեր 1933, էջ 1:
- <sup>34</sup> Actas de la Institución Administrativa de la Iglesia Armenia (Հայաստանաց Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութեան արժանագրութիւններ) (այսուհետեւ՝ Actas), 10. de Mayo de 1936:
- <sup>35</sup> Actas, 29 de Abril de 1934:
- <sup>36</sup> ԱՏՀՀԳ, 30 Հոկտեմբեր 1932:
- <sup>37</sup> Պապահէքեան, էջ 41:
- <sup>38</sup> Հայաստանաց Առաքելական Եկեղեցւոյ Հոգարարձութեան նամակներու Տոմար (այսուհետեւ՝ ՀԱԵՀԱԾ, նամակ Վ. Արմինայի Թորգոմեան Ազգ. Վարժարանի Հոգարարձութեան, 8 Նոյեմբեր 1933):
- <sup>39</sup> «Տեղույս Հայ Վարժարաններու Աշակերտներու Թիւը», Հայ Գեղրոն, Դեկտեմբեր 1934, էջ 14:
- <sup>40</sup> ԱՏՀՀԳ, 9 Դեկտեմբեր 1933, նաեւ՝ «Տարեկան Տեղեկագիր», էջ 4:
- <sup>41</sup> ԱՏՀՀԳ, 19 Դեկտեմբեր 1934, նաեւ՝ Narciso Binayan Carmona, Entre el Pasado y el Futuro: los Armenios en la Argentina (Անցեալի եւ ապագայի միջեւ. Հայեր Արժանթինի մէջ), Buenos Aires, 1996, էջ 244:

- <sup>42</sup> Alicia T. de Ezegeleyan, “Historia de la Educación Armenia en Florida, Vicente López y Olivos” (Ֆլորիտայի, Վիսենթէ Լոփէսի հայկական կրթութեան պատմութիւն), Մարտարապատ, Օգոստոս 14, 1991, էջ 7, նաեւ՝ Ասպետ Մանճիկեան, «Հայերուն Հաստատումը Պուենոս Այրէսի Արուարձաններուն մէջ եւ Վիսենթէ Լոփէսի, Օլիվոսի ու Ֆլորիտայի Համայնքներուն Կազմաւորումը», Ժամանակ, 28 Մարտ 2002, էջ 3:
- <sup>43</sup> Համայնքական ԱՏՀՀԳ, Տեղեկագիր, Լ. Տարեշրջան [1929-1930], նաեւ՝ ԱՏՀՀԳ, 22 Օգոստոս 1937:
- <sup>44</sup> Minoian, “La Comunidad Armenia de Berisso”, էջ 46-47, նաեւ՝ Տիգրան Աւագեան, «Պերուայի Հայ Գաղութթիւ», Արմենիա, 7 Յունիս 1940, էջ 2-3:
- <sup>45</sup> Այս տասնամեակին, գաղթաշարհին մէջ ծաւալած պայքարը՝ հակախորհրդային ու խորհրդայնամէտ հասուածներուն միջեւ, իր արձագանգները ունեցաւ Արժանթինի մէջ, թէեւ չասաւ այն սաստկութեան, որ դրսեւորուեցաւ Միացեալ Նահանգներու մէջ:
- <sup>46</sup> «Յայտարարութիւն», Հայ Գեղրոն, Սեպտեմբեր 1935, էջ 13:
- <sup>47</sup> Sergio Kniasian, “La Escuela Jrimian de Valentín Alsina: Etapa Pionera” (Վալենթին Ալսինայի Խրիմեան Վարժարանը. ռահվիրայական շրջան), Matiossian (ed.), Los Armenios, էջ 52-53:
- <sup>48</sup> «Դաշնակ Նոր Ոճիր, Ֆլորէսի մէջ», Շիրակ, 2 Յունիս 1933, էջ 1:
- <sup>49</sup> ԱՏՀՀԳ, 11 եւ 18 Օգոստոս 1935:
- <sup>50</sup> Margarita Djeredjian, “La Escuela Apovian en el Barrio de Barracas (1930-1940)” (Արպէեան Վարժարանը Պառաքասին մէջ (1930-1940)), Matiossian (ed.), Los Armenios, էջ 50:
- <sup>51</sup> Գ. Ազատեան, «ՀՕԿԻ Միասնիկեան» Վարժարանի թացման Հանդէսը», Շիրակ, 30 Յունիս 1934, էջ 2:
- <sup>52</sup> Տեղու Օրագարդի Հայ Դպրոցասիրաց Միութեան Վայենթին Արմենայի, 24 Մարտ եւ 10 Սեպտեմբեր 1935, նաեւ՝ «Մանուցում», Հայ Գեղրոն, Ապրիլ 1935, էջ 13:
- <sup>53</sup> «Հարու. Ամերիկայի ՀՕԿԻ Կեդր. Վարչութեան Տեղեկագիր-Զեկոյը նոր Համագումարին», Շիրակ, 8 Փետրուար 1936, էջ 3, նաեւ՝ ՀԱԱ, ֆ. 178, ց. 1, գ. 544:
- <sup>54</sup> «Պուենոս Այրէսի Հայ Ազգ. Վարժարաններու Ընդհ. Յանկը», Արժանթին, 17 Յունուար 1931, էջ 7 (1930), նաեւ՝ «Տեղույս Հայ Վարժարաններու», էջ 13 (1934), նաեւ՝ Գեղրէեան, «Տեղեկագիր», էջ 2 (1939), նաեւ՝ «Աշնարկ մը» (խմբագրական), Արմենիա, 21 Նոյեմբեր 1941, էջ 1 (1941), նաեւ՝ ԱՏՀՀԳ, Տարեկան Տեղեկագիր 1 Ապրիլ 1945-31 Մարտ 1946 (1946), նաեւ՝ «Տեղեկագիր Կրթ. Յանձնախումբի», էջ 3 (1958):
- <sup>55</sup> Հայերու թուաքանակի բոլոր հաշուարկները մօտաւոր են: Աղբիւրները տե՛ս՝ Մատթէսոսն, Հարաւային Կողմէն Աշխարհի, էջ 108, 109, 325 (վերջին պարտային, ամբողջ Արժանթինի 40.000ի թիւէն զեղչած ենք 5.000՝ Պուենոս Այրէսէն դուրս ապրողներուն յատկացնելու համար):
- <sup>56</sup> ԱՏՀՀԳ, 1 Մարտ 1947:
- <sup>57</sup> Խմբագրական, «Վտանգին Առջնեա», Արմենիա, 28 Հոկտեմբեր 1940, էջ 1:
- <sup>58</sup> Մարտրէ Ղարիբեան, «Մամիկոնեան Միութեան Տարեկան Զեռնարկը», Արմենիա, 12 Նոյեմբեր 1954, էջ 3:
- <sup>59</sup> Խմբագրական, «Դէպի Միութիւն», Ներկա՛յ, Օգոստոս 1963, էջ 2:
- <sup>60</sup> «Տեղեկագիր Կրթ. Յանձնախումբի», էջ 3:

<sup>61</sup>Մենասէր [Օհաննէս Տէր Խաչատուրեան], «Հայերը Արժանթինի մէջ», Արմենիա, 2 Փետրուար 1942, էջ 3:

<sup>62</sup>Rosa Majian, *Cuando Empiezan a ser Argentinos* (Երր կը սկսին Արժանթինց ըլլար), Buenos Aires, 1987, էջ 89, նաեւ՝ Մերուժան Օզանեան եւ Միրանոյլ Մխիթարեան (իմբ.), Յուշամատեան Հայ Օքնութեան Միութեան, Պոստոն, «Հայրենիք» տպարան, 1970, էջ 136:

<sup>63</sup>Աշու Արծրունի, Տարեցոյց Հարաւ. Ամերիկահայոց, Պուենոս Այրէս, 1943, էջ 55:

<sup>64</sup>Գարեգին Եօլճեան, «Խոսարիոյի Հայ Գաղութի հեանքէն», Արմենիա, 10 Մայիս 1945, էջ 3, նաեւ՝ Ռ. Բարսեղեան, «Պատմութիւն Հայ Գաղութինու», Հասկ, Օդոստոս-Մեպտեմբեր 1960, էջ 324:

<sup>65</sup>Alice Ezeglian, "Alive and Well in Argentina", *Ararat*, Winter 1976, էջ 27-29:

<sup>66</sup>Մատթէոսեան, Հարաւային Կողմէն Աշխարհի, էջ 179, աղքիւներու ցանկով: Աղիւսակը ամբողջական չէ՝ տրամադրելի աղքիւներուն կցկտուր ըլլալուն պատճառով, եւ միայն ընդհանուր գաղափար տայու կը ձգտի:

<sup>67</sup>Վարդան Գէորգեան, «Տեղեկագիր Պ. Այրէսի Հայ Վարժարաններու Միամեայ Կրթական Գործունէութեան», Արմենիա, 5 Մարտ 1940, էջ 2:

<sup>68</sup>"Las Colectividades Extranjeras en la Argentina. Los armenios" (Օտար համայնքները Արժանթինի մէջ. Հայերը), *Siete Días*, 7/13 de Marzo de 1984, էջ 42:

<sup>69</sup>Վարդան Գէորգեան, «Արժանթինահայ Վարժարաններու կազմակերպութեան Հարցը», Արմենիա, 8 Նոյեմբեր 1938, էջ 2:

<sup>70</sup>ԱՏՀԱԾՀ, 1 Նոյեմբեր 1941:

<sup>71</sup>Գէորգեան, «Արժանթինահայ Վարժարաններու», էջ 2: Տարիներ ետք գրուած խմբագրականի մը մէջ, Գէորգեան միջնակարգի չոյութեան կը վերագրէր համայնքին մէջ տիրող գրական ամլութիւնը («Ոչինչ Զի՞ Խոսիր», Արմենիա, 14 Ցունիս 1945, էջ 1):

<sup>72</sup>ԱՏՀԱԾՀ, 1 Նոյեմբեր 1941:

<sup>73</sup>Բանասէր Զաւէն Կնեազեան (Պուենոս Այրէս) վերջերս յայտնաբերած ու մեր ուշագրութեան յանձնած է «Արսանեան» Վարժարանի առաջին տնօրին Հրանդ Գրյնճեանի կազմած ու անտիպ մնացած «Ուկետառ իմ Մայրենի Բարբառ» խորագրով քերականընթերցարանին անուանաթիւթը: 1943-44ի շուրջ Գրյնճեան ՀՔԸՄի Երիտասարդաց Լիկայի (ՀԵԸ) Մշակութային Յանձնախումբի Հայերէնի դասընթացքներուն պատասխանատուն էր: Ասիկա կուռան մը կու տայ դասագիրքն պատրաստութիւնը այդ տարիներուն բուագրելու, քանի որ ըստ անուանաթիւթին, հրատարակիյը այդ Յանձնախումբը պիտի ըլլար: Յթշեալ անուանաթիւթին վրայ գրուած էր. «Ամէն հայ ընտանիք օրինակ մը ունենալու է այս գիրքն, քանի որ անոր հասոյթը յատկացուած է շրայր հայ ուսանողներու: Մշակութային Յանձնախումբ»:

<sup>74</sup>Actas, 8 de Mayo de 1938 (ընդգծումը մերն է):

<sup>75</sup>"Columnas de la Juventud. Presencia de Armenia en la Vida Argentina" (Երիտասարդութեան սիներ. Հայաստանի ներկայութիւնը արժանթինեան կեանքին մէջ), *La Nación*, 3 de Marzo de 1966, էջ 28 (ընդգծումը մերն է):

<sup>76</sup>Martha Amuchástegui, "Los Rituales Patrióticos de la Escuela Pública" (Հանրային Վարժարանին հայրենասիրական ծէսերը), Adriana Puiggrós y Sandra Carli (ed.), *Historia de la Educación Argentina* (Արժանթինեան Կրթութեան պատմութիւն), vol. VI, Buenos Aires, 1995, էջ 18:

<sup>77</sup>Carlos Escudé, *El Fracaso del Proyecto Argentino. Educación e Ideología* (Արժանթինեան ծրագրին ձախողութիւնը. Կրթութիւն եւ գաղափարախոսութիւն), Buenos Aires, Tesis Editores, 1990, էջ 92:

<sup>78</sup>Գէորգեան, «Տեղեկագիր», էջ 2:

<sup>79</sup>Escudé, *El Fracaso del Proyecto Argentino*, էջ 133.

<sup>80</sup>Brisa Varela, Cristina Benseñy, Fabiana Ferrero y Juana Godoy, *La Trama de la Identidad. Indagaciones en Torno a la Didáctica de la Memoria en la Enseñanza Inicial* (Ինքնութեան հենքը. Հետաքննութիւններ նախակրթարանի մէջ լիշողութեան ուսուցման շուրջ), Buenos Aires, Editorial Dunken, 2004, էջ 84:

<sup>81</sup>Zuloaga, էջ 304:

<sup>82</sup>ԱՏՀԱԾՀ, 6 Սեպտեմբեր 1941:

<sup>83</sup>Nélida Boulgourdjian-Toufekjian, *Los Armenios en Buenos Aires: La Reconstrucción de la Identidad (1900-1950)* (Հայերը Պուենոս Այրէսի մէջ. Ինքնութեան վերակառուցումը (1900-1950)), Buenos Aires, Edición del Centro Armenio, 1996, էջ 166:

<sup>84</sup>1950ին յիշուած է դասագիրքին գործածութիւնը Պուենոս Այրէսի մէջ (ԱՏՀԱԾՀ, 11 Ցունուար 1950):

<sup>85</sup>Efraim Zadoff, *Historia de la Educación Judía en Buenos Aires (1935-1957)* (Պուենոս Այրէսի հրէական կրթութեան պատմութիւն (1935-1957)), Buenos Aires, Milá, 1993, էջ 348:

<sup>86</sup>Escudé, *El Fracaso del Proyecto Argentino*, էջ 149-150:

<sup>87</sup>Ան օրէնքն բացառուեցաւ (Zadoff, *Historia de la Educación Judía*, էջ 350):

<sup>88</sup>Actas, 17 de Noviembre de 1943:

<sup>89</sup>Escudé, *El Fracaso del Proyecto Argentino*, էջ 149-150:

<sup>90</sup>Jorge María Ramallo, *Etapas Históricas de la Educación Argentina* (Արժանթինեան կրթութեան պատմական հանգրուաններ), Buenos Aires, Fundación Nuestra Historia, 1999, էջ 165:

<sup>91</sup>Zadoff, *Historia de la Educación Judía*, էջ 352-355:

<sup>92</sup>Boulgourdjian-Toufekjian, *Los Armenios*, էջ 171:

<sup>93</sup>Ramallo, էջ 165:

<sup>94</sup>Mariano Plotkin, *Mañana es San Perón. Propaganda, Rituales Políticos y Educación en el Régimen Peronista (1946-1955)* (Վաղ Սուլը Փերոն է. քարոզութիւն, քաղաքան ծիսակարգեր եւ կրթութիւն փերոնական վարչակարգին ընթացքին (1946-1955)), Buenos Aires, Editorial Sudamericana, 1994, էջ 174:

<sup>95</sup>Ramallo, էջ 167:

<sup>96</sup>Plotkin, էջ 192:

<sup>97</sup>Carlos Escudé, *Patología del Nacionalismo. El Caso Argentino* (Ազգայինականութեան ախտաբանութիւն. արժանթինեան պարագան), Buenos Aires, Tesis Editores, 1987, էջ 133:

<sup>98</sup>«Հայերը Արժանթինի մէջ», էջ 250 (ընդգծումը մերն է):

<sup>99</sup>Mónica Esti Rein, *Politics and Education in Argentina 1946-1962*, Armonk-London, M. E. Sharpe, 1998, էջ 108:

<sup>100</sup>Binayan Carmona, *Entre el Pasado y el Futuro*, էջ 285: Զենք կրցած ճշգել եթէ թարգմանութիւնը հրատարակուած է:

- <sup>101</sup> Վարդան Գէորգեան, Նոր Մաղկաքաղ. Դասադիրք Հնիքեցանութեան Հանդերձ Քերականութեամբ (Պատկերազարդ), Առաջին Տարի, Պուենոս Այրէս, Տպ. «Արարատ», 1950, էջ 3:
- <sup>102</sup> Շնորհակալութիւն կը յայտնենք Զ. Կնեազեանին, որ մեր խնդրանքով պրատած ու ձեռք բերած է այդ հասորներուն լման շարքը, ինչպէս նաև նախարարութեան վաւերացումը կրող օրինակ մը:
- <sup>103</sup> Խ. Ն., «Հայ Սփիռոք», Հայոցի Ամսագիր, Հոկտեմբեր 1952, էջ 111 (ընդծումները բնագրային են):
- <sup>104</sup> Ramallo, էջ 175-178:
- <sup>105</sup> Narciso Binayan, *La Colectividad Armenia en la Argentina* (Հայ համայնքը Արժանթինի մէջ), Buenos Aires, Alzamor Editores, 1974, p. 127, նաև՝ Binayan Carmona, *Entre el Pasado y el Futuro*, էջ 244:
- <sup>106</sup> Թէեւ անոր քանակը տակաւին քիչ թէ շատ ճշգրիտ ուսումնասիրութեան ենթարկուած չէ:
- <sup>107</sup> Խմբագրական, «Ի՞նչու Դէմ Ենք Ամբողջօրեայ Հայ Վարժարաններու Դրութեան», Արմենիա, 1, 2 և 3 Օգոստոս 1966:
- <sup>108</sup> Efrain Zadoff, “Un Análisis Comparativo de las Redes Educativas Judías de México y Argentina, 1935-1955” (Մեքսիկայի և Արժանթինի հրէական կրթական ցանցերուն համատական քննութիւն մը, 1935-1955), *Judaica Latinoamericana. Estudios Histórico-Sociales*, Jerusalén, 1988, p. 141-142, նաև՝ Zadoff, *Historia de la Educación Judía*, էջ 375-376:
- <sup>109</sup> Շաւարչ քննյ. Մելրապեան, «Հարաւային Ամերիկահայ կեանք», Հայաստանի ֆոչ-նակ, 2 Մարտ 1957, էջ 211-212:
- <sup>110</sup> Խմբագրական, «Արսլաննեան Երկրորդական Վարժարանի Նոր Շէնքը», Հայ Գեղրոն, Նոյեմբեր 1965, էջ 231:
- <sup>111</sup> «Վասն Լուսարանութեան», Հայ Գեղրոն, Յուլիս-Օգոստոս 1966, էջ 244:
- <sup>112</sup> «Ազգային-Եկեղեցական Ներքին Կեանք», Հայ Գեղրոն, Մարտ 1965. էջ 50, նաև՝ «Ազգային-Եկեղեցական Ներքին Կեանք», Հայ Գեղրոն, Փետրուար-Մարտ-Ապրիլ 1967, էջ 73:
- <sup>113</sup> Մանրամասնութիւնները տե՛ս՝ Խաչիկ Ճանոյեան, «ՀԲԸ Միութեան Պուենոս Այրէսի Մարի Մանուկեան Վարժարանի Հիմնադրութեան Շրջանէն», Նոր Օր, Դեկտեմբեր 29, 2001:
- <sup>114</sup> Binayan, *La Colectividad Armenia*, էջ 128:
- <sup>115</sup> Alicia Tarak de Ezegeleyan, “6 de Marzo de 1966. Nace una Escuela en Vicente López” (Մարտ 6, 1966. դպրոց մը կը ծնի Վիսենթէ Լոպէսի մէջ), Մարտարազատ, 8 Մարտ 2006, էջ 12:
- <sup>116</sup> Արթուր, «Պ. Պողոս Արգումանեանի Յայտարարութիւնները Հալէպի “Արեւելք” Օրաթերթին», Ներկա՛յ, Օգոստոս-Սեպտեմբեր 1962, էջ 37:
- <sup>117</sup> 1968-1998. 30ամեակ «Արմենիա-Արխանքինա» Վարժարանի, Պուենոս Այրէս, «Պողոս Արգումանեան» Հիմնադրութիւն, 1990, էջ [4-7]:
- <sup>118</sup> Խմբագրական, «Արսլաննեան Երկրորդական Վարժարանի», էջ 231:
- <sup>119</sup> Պետրոս Հաճեան, «Ձեկոյց Հարաւային Ամերիկայի Հայ Դպրոցներու եւ Ազգային Դաստիարակութեան մասին», ներկայացուած՝ 2005ի Անթիլիս գումարուած Հա-
- մասփիւռքեան կրթական համագումարին, էջ 4 (Պետրոս Հաճեան, Հարաւայ Ագիւռուդի մէջ, Հալէպ, «Կիլիկիա» Հրատարակչասուն, 2008, մամուլի տակ):
- <sup>120</sup> Binayan, *La Colectividad Armenia*, էջ 127-128 (Միայն Պուենոս Այրէսի դպրոցները): «Միկիթարեան», «Արծրունիք» եւ «Պազէճեան» վարժարանները այդ տարիներէն առաջ արդէն ոչ-հայ աշակերտներ կ'ընդունէին՝ լսու մեր տեղեկութիւններուն, սակայն աղբիւրը զանազանում մը չէ ըրած:
- <sup>121</sup> Eduardo Karsalian, “Escuelas Armenias de Buenos Aires: Análisis de sus Programas de Estudio” (Պուենոս Այրէսի հայ դպրոցներ. ուսումնական ծրագիրներու վերլուծութիւն), Matiossian (ed.), *Los Armenios*, էջ 65 (Միայն Պուենոս Այրէսի դպրոցները ունի):
- <sup>122</sup> Alice Sargsian, “Out of Sight, Out of Mind”, AIM, May-July 1997, էջ 33-35 (Միայն Պուենոս Այրէսի դպրոցները ունի):
- <sup>123</sup> Մատթէոսեան, Հարաւային Կողմն Այսարհի, էջ 327-328:
- <sup>124</sup> Հաճեան, «Ձեկոյց Հարաւային Ամերիկայի», էջ 4-8:

FROM HOVELS TO MULTI-STOREY BUILDINGS:  
ORIGIN AND DEVELOPMENT OF THE ARMENIAN SCHOOLS IN ARGENTINA  
(Summary)

VARTAN MATIOSSIAN

The school network in the Armenian-Argentinian community had two essential periods: the "day" schools (1926-1956) and the "integrated" schools from 1956 on. The first period was characterized by a series of schools functioning in quite precarious conditions in every respect: construction, instructors, and educational level. Day schools were confined to a half-day of instruction of Armenian language, history, and religion. In a very few cases, the schools had classes up to the 6th grade, but most frequently they ended in 3rd or 4th grade. Only those schools which were under the supervision of the Argentinian state also had classes in Civics.

In the second period, a few day schools amalgamated (St. Gregory the Illuminator Educational Institute, Khrimian Educational Foundation, Ardzruni Armenian School, Bakhchedjian Armenian School, Armenian School of Cordoba) and also incorporated students from other day schools closed for the sake of economy. These "integrated" schools taught both Argentinian and Armenian programs, ensuring the transmission of Armenian language, culture, and identity, and preparing the students for high school or college. Other integrated schools, such as the Armenian School of Vicente Lopez, were founded to replace previous day schools, and also there were two integrated schools created from scratch (Mekhitarist School, the first integrated school, founded in 1956, and AGBU Marie Manoogian Educational Institution). All these schools still exist today and gradually most of them (six in Buenos Aires) acquired high school sections. This study presents the origin and development of the Armenian school network in Argentina and surveys the main areas of concern both in the past and in the present.